

Մ ի Ո Ղ



Մ. ՅԱԿՈԲՅԱՆԻ ՎԱՆԻ ԵԱՅՈՑ ՅԵՐՈՒՍԱԴԷՄ

«سیون» مجله ارمنیة شهریة ، دینیة ، ادبیة ، ثقافیة ، للغة والبیان .
 "SION" an Armenian Monthly of Religion, Literature and Philology

ԲՈՎ Ա Ն Գ Ա Կ ՈՒ Թ Ի Ի Ն



	երև
ԽՄԲԿՐԱԿԱՆ	
— Ս. Յարութեան Տանարի նորոգման հանգանակութեան առիթով	4. Վ. 193
Ս. ԳՐԱԿԱՆ	
— Օստրականք	Ե. 196
ԿՐՐՆԱԿԱՆ	
— Դժգոհութիւն եւ քրտունջ	ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻՋԵԱՆ 201
ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ	
— Փարոս մը շուրայ	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ 205
— Իրիկուան աղօթք	ՀՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ 206
Տեղեկագիր Ս. Թարգմանչաց վարժարանի	ՓԱՌԷՆ ԱԲՂ. ԱԻՆՏԻՔԵԱՆ 207
Ձեռնագրութիւններ Ս. Արոսոյս հովանիին ներքեւ	214
Ս. ՅԱԿՈՒԹԻ ՆԵՐՍԷՆ	
— Եկեղեցական-Բեմական	218
— Պատօսական	219
ՏԻՐՈՒՆԻ	
— Յովնանեա ԻԳ. Պապ	220
Հռովմեական Կաթողիկ եկեղեցւոյ նորընտիր Պօղոս Զ. Պապը	ՅՈՎՍԷՓ ՎՐԻ. ՄԱՄՈՒՐ 221
Հ. Բ. Բ. Միութեան խօսքը Փարիզի պառակտիչ շարժումին մասին	222

ՍԻՈՆ -ի Տարեկան Բաժնեգրին Է,
 բոլոր երկիրներու համար, Անգլ. Նիլին 20
Redaction of the Armenian Monthly SION
 Armenian Patriarchate,
 P. O. B. 4001
 Old City - Jerusalem (Jordan)

— ≡ Ս Ի Ո Ն ≡ —

Լ.Է. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1963

◀ Յուլիս ▶

Թիւ 7

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԻ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ



Այս անգամ ալ մեր Խմբագրականին «տուն կուտայ» Հիւսիսային Ամերիկայի Ս. Աթոռիս Նուիրակութիւնը, որուն պարտականութիւն յանձնուած էր կազմակերպել Ս. Յարութեան Տաճարի նորոգութեան, համազգային հանգանակութեան, Հիւսիսային Ամերիկայի բաժինը:

Գործը յանձնուած էր Ս. Աթոռիս Միաբաններէն Հոգշ. Տ. Շահէ և Տ. Կիւրեղ վարդապետներու, որոնց առժամապէս Ամերիկայէն երուսաղէմ վերադարձը եղաւ առիթ մը, որպէսզի մեզ փոխանցուի ուրիշ մէկ նոր համարատրութիւնը, քրիստոնէական ու ազգային այն անսահման սիրոյն և պատրաստակամ զոհողութեան որ կը խաղայ մեր ժողովուրդի հոգիին մէջ, հանդէպ Ս. երուսաղէմի համահայկական և քրիստոնէական մեծագոյն սրբութիւններուն:

Ասկէ առաջ ուրիշ Խմբագրականներով, մենք քանիցս եղած ենք արձագանգը այդ սրբութիւններէն, մանաւանդ Ս. Յարութեան Տաճարին, անոր միջազգային քրիստոնէական բացառիկ նշանակութեան, որ իր Գողգոթայի և մեր Տիրոջ լոյս Կերեղմանի Սրբավայրերով կը հանդիսանայ ամբողջ աշխարհի քրիստոնէութեան հոգևոր մայրաքաղաքը, ու ակնազբիւրը քրիստոնէական ներշնչումի ու հոգևոր զերագանց ապրումներու: Անդրադարձած էինք թէ ինչպէս այդ մեծ ու հոգևոր զերագանց ապրումներու: Անդրադարձած էինք թէ ինչպէս այդ մեծ Սրբավայրը մեզ՝ Հայաստանեայց եկեղեցւոյ գաւակներուս համար կ'արժևորուի աւելիով, քանի ան կը հանդիսանայ յաւերժական կոթողը Հայուն քրիստոնէական հաւատքին ու խոնդին, վասնզի մեր երանելի պապերուն քրիստոնէական նուիրումին ու անշափելի զոհողութեանց զինով մեր ափ մը ժողովուրդը, Քրիստոնէական հզօրագոյն եկեղեցիներուն՝ Հոովմէականին և Յունագաւանին հետ, է պահապանը, խնամածուն և սեփականատէրը համաքրիստոնէական մեծագոյն այդ Սրբավայրին:

Ասկէ առաջ անդրադարձած էինք տակաւին թէ ինչպէս 20 մեծ ու փոքր եկեղեցիներու համադրոյթը եղող Ս. Յարութեան հակայական ու հնամենի Տա-

ճարը, բնութեան արհաւիրքներէն ու ժամանակի մաշումէն սասանած իր կա-
ռոյցով պարագրանքին տակն է մեծածախս վերանորոգութեան մը որ պիտի
արժէ երեք միլիոն տուար, մէկ միլիոնը վճարելի Հայ ժողովուրդէն:


Տնտեսական այս մեծ կարիքին առջև անվարան որ մթազնեցան պահ մը
Ս. Յակոբեանց Միաբանութեան բոլոր անդամներուն հողիները, վասնզի իբրև
15 դարերու աննահանջ պահակն ու խնամածուն հայուն հնամենի այդ սրբազան
ժառանգութեան, ամենէն աւելիով իրեն կը մնար մեծ աւանդին անաղարտ
պահպանումին նախանձայոյց մտահոգութիւնը:

Բայց միշտ ալ, մեր հողիներուն մէջ ուրիշ անկիւն մը, պլպլաց յոյսին
շողը թէ՛ Հայաստանեայց ժողովուրդը, հաւատարիմ իր խղճի ձայնին ու իր
գարաւոր պայնական աւանդութեան, պիտի չլքէր երեք նոր Սիոնի իր հնա-
մենի փառքը, Հայկական Երուսաղէմի սա փոքրիկ Հայաշխարհը, իր երկրորդ
Հայրենիքը:

Արդարև անպատմելի խնդութեամբ կ'այցուի այսօր մեր հողին, երբ կը
տեսնենք թէ խարուած շէնք մեր սրբազան ակնկալութիւններուն մէջ, վասնզի
մեր Միաբանութեան նոյն նախանձայոյց մտահոգութեամբը վարակուած է ազգն
ամբողջ ու մէկտեղած բոլորին ուշադրութիւնը մեր Տիրոջ հրաշալոյս Գերեզմա-
նին վերանորոգութեան մեծ զազափարականին շուրջ:

«Օրէնք ի Սիոնէ ելցեն»: Այս մեծ իրողութեան առաջին դրօշակիրը
եղաւ Հայաստանեայց Եկեղեցւոյ աստուածակերտ Մայր Աթոռը՝ Ս. Էջմիածինը:
Հնչեց պատգամը Հայուն Սինայէն, Լուսաւորչի լուսակերտ Աթոռէն, որուն
շնորհագարդ Գահակալին ու շինարար Կաթողիկոսին, Վեհափառ Վազգէն Հայ-
րապետին սրբատառ կոնդակը, իբրև պատգամաբերը մեր պատմութեան գարա-
ւոր խորքերէն փայլատակող լուսաշող մեծ հողիներուն, եղաւ առաջնորդող
հրաւէրը ի սփիւռս աշխարհի բոլոր հայորդիներուն, վերակերտելու Հայ Երու-
սաղէմի հոգևոր փառքին լուսոյ խորանը: Կը զգանք թէ երախտապարտ ենք
Լուսաւորչի տան մեծանուն ժառանգին, հանուրց Հայաստանեայց Եկեղեցւոյ
մեր սիրեցեալ Հայրապետին, որ զիտցաւ ի դէպ ժամու բաժնել Ս. Յակոբեանց
Միաբանութեան ու անոր Ամենապատիւ Սրբազան Պետին վրդովուից մտահո-
գութիւնները, թէ՛ բարոյական, թէ՛ հոգևոր և թէ՛ նոյնիսկ տնտեսական գետն-
ներու վրայ: Ակնդէտ կը սպասենք այն երջանիկ օրուան ուր Ազգիս աստուա-
ծարեալ ու սիրելի Հայրապետը, իր անձին իսկ ներկայութեամբ պիտի խան-
դուէ սիրով ու լոյսով «նորոյս Սիոնի» մանկունքը, Հայ Երուսաղէմի և Սրբոց
Յակոբեանց Միաբանութեան զինուորեալ եղբայրութիւնը:

Մեր նուիրակներու վերագարձը կը բերէ մեզի երջանիկ ապահովութիւնը
թէ ի սփիւռս աշխարհի կոտորակեալ մեր ժողովուրդը, հակառակ իր հողին
վրայ պարտադրուող օտար մշակոյթներու մաշող կնիքին, կը մնայ հազօրդ իր
հոգևոր ու ազգային դարաւոր խտէալներուն, ու հաւատարիմ իր ցեղին, իր Ե-
կեղեցիին ու անոր սիրեցեալ Հայրապետի մեծ պատգամին՝ իր կարգին պիտի
բաժնէ Ս. Յակոբեանց զինուորազրեալ ափ մը Միաբանութեան տրամութիւնը,
ու անգամ մը ևս անոր մութը պիտի վերածէ լոյսի, մտանաւորաբար Ս. Յա-
րութեան Տաճարի մեծածախս նորոգութեան առիթով:



Միթիթարութիւն է մեզ հաստատել թէ մեր ժողովուրդը սա կեցուածքին ետև կը յայտնաբերէ մանաւանդ առողջ ու եկեղեցաշէն զիտակցութիւնը թէ Հայ երուսաղէմի կրօնական ու ազգային իրաւանց պահպանութիւնը, իր բոլոր տեղական հանգամանքներէն անդին, պահպանութիւնն է մանաւանդ համաքրիստոնէական — միջազգային գեախններու վրայ Հայց. եկեղեցւոյ և Հայ ժողովուրդի ամենէն պատուաբեր և ամենէն առանձնաշնորհեալ մէկ դիրքին, որուն ըղձացին աշխարհի ժողովուրդներէն ու եկեղեցիներէն հօրազոյնները ու շկրցին ունենալ: Հայ երուսաղէմի ու անոր Սրբատեղեաց փառքին պահպանութիւնը պահպանութիւնն է թէ՛ մեր ազգային և թէ՛ նոյնիսկ միջազգային համաքրիստոնէական անդաստաններէ ներս քրիստոսանուէր սրբազան ապրումներու, խանդի, վերացումի, հոգևոր ներշնչումի ամենէն բիւրեղացած ակնադրելիին, որ մեծ Աստուածորդիին քայլերուն ու ձայնին սրբազան օծումովը նուիրականացած Սրբավայրն իսկ է:

Հայ երուսաղէմի և անոր Սրբատեղեաց պահպանութիւնը անվտանգ պահպանումն է Հայց. եկեղեցւոյ հրաշալոյս մարմինն, որուն կենդանութեան զեկավար, սրբազան զխաւորութիւնը եթէ Մայր Աթոռ Ս. Էջմիածինն է, ապա այդ մեծ կենդանութեան կենսատու աւելին բաշխման գործարանաւորութիւնն ու սիրտն է Ս. Յակոբեանց Առաքելական Ս. Աթոռը իր ազգային ու միջազգային սրբատեղիներով, իր վանքերով, կրթական հաստատութիւններով, զրականութեան, արուեստի ու զրչարուեստի անմրցելի իր թանգարաններով, հոգևոր ու ազգային կեանքի վառարան իր ազգապարծան բոլոր հաստատութիւններով:

Աւրախ ենք որ այդ զիտակցութիւնը մեր ժողովուրդի բոլոր խաւերէն ներս, վերածուած գործնական վիճակի Ս. Յարութեան Տաճարի վերանորոգութեան առիթով, մասնաւորապէս սկսած է յայտնաբերել շարքը մեծագործ բարերարութիւններու:

Սիւնի էջերը ասկէ առաջ եզան արձագանգը Գալուստ կիւլտէնկեան Հիմնարկութեան 300,000 տոլարի իշխանական նուիրատուութեան:

Մեր նուիրակներու վերադարձը կը բերէ մեզ շարունակութիւնը մեծ այս բարերարութիւններու շարքին, որուն մէջ հետզհետէ ի յայտ կուզան այնքան սիրելի անունները Գարակէօզեան տունին, 60,000 տոլարի նուիրաւարութեամբ, անունները մեր ժողովուրդի առատաձեռն նուիրատուներուն, յանձինս Պրնք. Հայկ Գավուզճեանի, Ալեքս Մանուկեանի, Եղուարդ Մարաիկեանի, Տատուր Տատուրեանի, Սարգիս Զարդարեանի, Խոյիկեան և Պաշեան Եղբայրներու և տակաւին անունները եկեղեցական բարեպաշտիկ կազմակերպութիւններուն, ինչպէս՝ Նիւ Եորքի Ս. Խաչ, Տիթրոյթի, Ուտարի, Նիւտրքի, Սիրաքիւսի, Ռիչմոնտի եկեղեցիներուն և հայ համայնքներուն, որոնք հակառակ իրենց տեղական տղապալու կարիքներուն, բերած են իրենց կտրելի լուսազոյնը, Հայկական երուսաղէմի փառքին յաւերժութեան ի խնդիր:

Ունինք հաստատ վկայութիւնը մեր Հոգչ. նուիրակներուն, թէ Հայ Սիւնի շինութեան ի խնդիր, տակաւին պիտի գերածի սա խանգը ու վարակէ մեծ ու փոքր մեր բոլոր գաղութներն ու մեր ժողովուրդի ալքատ թէ հարուստ բոլոր գաւակներուն սրտերը, ու մենք յաջորդող տարեշրջանին Սիւնի այս

Ս. ԳՐԱԿԱՆ

ՕՏԱՐԱԿԱՆԸ

Գալիլիոյ մէջ Օտարականին համբաւը կ'աճէր, և օրէ օր կը մեծնար թիւը Իր ունկնդիրներուն: Ուր որ գտնուէր, բազմութիւնը կը շրջապատէր զինքը, լսելու համար Իր խօսքը, որ քաղցր էր ու տարաշխարհիկ, արքաներու պարտէզէն բերուած սակեխնձորներու նման: Երբեմն մեղմ էր այդ խօսքը, աստղերու համերգին պէս, և յաճախ հզօր, այրուելու չափ իր կրակէն:

Ունկնդիրները կը տարուէին Իր ձայնէն և բառերու նուազէն, նուիրակոյն այն բղխումէն՝ որ կը լուսւորէր սիրտերը նոր իղձերու կարօտով, շինելու պատառը վաղուան երազին: Իր լուսութեանը մէջ անապատ մը կար, իսկ Իր խօսքին մէջ՝ պարտէզ մը աղւոր:

Յաճախ առակ մը, կամ գրուազ մը կեանքէն ու բնութենէն առնուած, կու գար բացելու մարդոց ներքնաշխարհը: Ան Իր խօսքին հրաշքով գիտէր ներս մտնել մարդոց սիրտերէն և մարմիններէն, անոնցմէ դուրս վտարելու շարիքն ու մեղքը, նման Աստուծոյ ճառագայթին և կեանքի շունչին:

Խոսար՝ ու հեղ էր Ան նման գառնուկի, բայց հզօր զերթ առիւծ որ կը գիտակցի իր ուժին և զօրութեան: «Ես եմ լոյսը

աշխարհին և ճամբան ճշմարտութեան», կ'աղաղակէր, «Աստուած իմ մէջս կ'ապրի և ես՝ Աստուծոյ»: Իր շուրջիններուն Ան կը թուէր զեղեցիկ երազ մը, Գալիլիոյ երկնքին վրայ բացուած, երազը մարդորէններուն և աշխարհին: Բոց մը բլուրներու ետին և փոթորիկը երկնքին մէջ:

Կը տեսնէր երազներ և կը լսէր ձայներ որոնք անձանօթ էին Իր շուրջիններուն: Մինակ էր յաճախ, նայնիսկ բազմութեան մէջ: Մարդիկ իրենց առանձնութեամբ միայն կրնային հանդիպիլ Իր առանձնութեանը:

Լուս պահերուն անգամ կրնար խօսիլ լեռներուն, ծովին և երկնքին հետ: Տխուր էր Ան յաճախ, ախրութիւն մը սակայն որ Իր շրջներուն՝ ժպիտի կը վերածուէր, ինչպէս աստղերու փոշին՝ մանուկներու թարթիչներուն: Անիկա նման էր աշնան սակի քօզին և լուսնի լոյսին, անտառներուն և լիճին վրայ բացուած:

«Անօգուտ է մարմինը, կ'ըսէր յաճախ, որ հոգիին վրայ կը ծանրանայ բեռ մը ինչպէս: Մնացանել մարմինը և լքել հոգին՝ դաւել է առաքինութեան, որ սակի սանդուղի մը պէս կ'երկարի մարդոց և Աստուծոյ միջև: Երկինքն է մեր հայրենիքը, իսկ աշխարհը կղզի մը օտար, որուն ախուր պանդուխտներն են մարդիկ: Ով որ յաւերժութեան կը նայի, օտարական մըն է այս աշխարհի համար»:

Ունկնդիրներուն մէջ կային մտքատւորներ և Փարիսեցիներ, որոնք դժգոհ կը թուէին ըլլալ Օտարականին արտայայտութիւններէն:

էջերէն անգամ մը ևս պիտի բերենք երջանիկ աւետիսը նոր և հնչեղ նուիրատուութիւններու:

Ակնդէտ կը սպասենք որ Ս. Յարութեան Տաճարի վերաշինութեան այս շատ կարևոր գործին առթիւ ստեղծուած խանդով վարակուին մանաւանդ մեր ժողովուրդի մեծանուն կազմակերպութիւնները, Հ. Բ. Բ. Միութիւնը, Կիւլ-լապի Կիւլպէնկեան Հաստատութիւնը, հայրենակցական, մշակութային ու ամէն կարգի կազմակերպութիւնները մեր ժողովուրդին, իւրաքանչիւրը բերելով իր սրբազան լուսան, կերտելու համար Լուսաւորչի «Լուսոյ Սուրբ Խորան»ի ամենէն տիրական փողբերէն, յաւերժական Հայկական Երուսաղէմը:

Մին անոնցմէ հարցուց. «Ինչո՞ւ Դուն
և աշակերտներդ չէք պահեր Օրէնքը և
Շարժի օրը լոյս կը վառէք»:

Այո՛, պատասխանեց Օտարականը,
մենք մեր քահարով կ'ուզենք այրել կոշ-
կոտը բոլոր օրերուն և շարժիներուն,
որովհետև ամէն պատուիրանն բնկում մըն
է ինքնին և անբուական թուժք մը՝ յա-
ւանականութեան առջև: Եղջակոյս մը
կէս միջոցներու և սովորութեանց, ընդ-
մէջ անբանին և աստուածային կազմա-
րին: Նոր թագաւորութեան սիրոյ անգիր
զրօքն մէջ, հին օրէնքները վերջակէտ-
ներն են անցեալին, բնագրին և անաս-
նութեան:

Աւելի դիւրին է լուսցումը անօթնե-
րուն քան հոգիին: Առաջիններուն համար
կը բուէ քիչ մը ջուր և սրբիչ մը, սա-
կայն սիրոյ արցունք և կամքի կրակ
պէտք են սրբելու համար հոգին, որ վեր
է օրէնքէն: Ինձմով կը սկսին նոր օրէնքն
ու նոր ցեղը մարդոց: Աւելի լու է քըր-
տինքէն աղտոտած ձեռքերով ուտել հացը,
քան վանակ անօթի կղբայրը: Մորթը
անուշահոտ օձառներով լուալ չի բուեր,
եթէ սիրաբ շար խորհուրդներով է լեց-
ուած:

Ճշմարիտ սրբութիւնը նմանիլ է երկ-
նաւոր Հօրը: Աստուած ձեր մէջն է, մի՛
թողաք որ անասնութիւնը զայն երիզա-
պնդէ և պարփակէ, դժնէ կողի մը պէս,
յապաղելու ձեր աճուճը: Աստուծոյ նմա-
նութեան գաղտնիքը սէրն է, ճշմարիտ
ճանապարհը գերմարդուն: Փորձուած են
վայրագութիւնը, հեշտութիւնը, փորձը-
ւած են օրէնքն ու արդարութիւնը, բայց
մեր սիրտերը մնացած են միշտ պարտալ և
մեր գործերը անկատար: Փորձուած է
բանականութիւնը, համբելու աստղերն ու
ուսողները ծովուն, գաղափարներու թե-
լերով իրարու զօդելու տեսանելի և ան-
տեսանելի իրերը, սակայն կացութիւնը
մնացած է անփոփոխ: Փորձուած է ար-
ուեստը իր բոլոր երեսներուն վրայ, սա-
կայն մարդուն անկարողութիւնը յուսա-
հատեցուցած է ամենէն հօրները: Ունե-
ցանք հարստութիւնը, բայց ինքզինքնիս
աւելի աղքատ դգացինք: Մեր հոգին ոչ
մէկ բանի մէջ կրցաւ գտնել իր անգոր-

բութիւնը, և այսօր մեր սիրտը աւելի
դատարկ է և ծեր քան երբեք: Սիրոյ մէջ
միտայն կը շնջուին բոլոր շարիքները և
կը դադրին բոլոր հակառակութիւնները,
կը թագաւորէ խաղաղութիւնը մեր շուրջ
և կը բացուի երջանկութեան ճամբան
մեր առջև:

Անբախտութիւնը յաւանական հան-
գէս մըն է որուն պէտք է երթալ վայե-
լուչ զգեստներով: Հոն դիմակներու կա-
րիք չկայ, մեր ձեռքերը պէտք չունին
սուրի և մականի, որովհետև հոն մարդիկ
պիտի ապրին սիրոյ և խաղաղութեան
մէջ: Թագաւորութիւնը որու մտտին կը
խօսիմ, այս աշխարհի մէջ է, բայց ոչ
այս աշխարհէն, ան հիմնուած չէ այս
աշխարհի հողին վրայ, անցեալին և մեր
նախնեաց ոսկորներուն վրայ: Անիկա
հոգիներու թագաւորութիւնն է, ուր որ
երկու սիրտեր սիրով հանդիպին իրարու
և յիշն զիս, անոնք բնակիչներն են
այդ թագաւորութեան:

Մ Ե Ծ Գ Ո Յ Ժ Ը

Օտարականը իր մկրտութենէն ի վեր
չէր տեսած Յովհաննէսը, որ իբրև հօր
ձայն մը կը հնչէր Յորդանանի եզերքնե-
րուն վրայ և անապատին մէջ, ապաշխա-
րութեան կանչելով իտայէլը: Մարդը
որուն մարմինը այրած էր արևէն, իսկ
հոգին՝ գուլիք թագաւորութեան ըզման-
քէն: Անիկա հրեղէն պատգամաւորն էր
Անոր՝ որ պիտի դար, նոր թագաւորու-
թեան և սրբախութեան իբրև ժառանգ ու
փեսայ:

Յետ միջօրէին, երբ ինք և իր աշա-
կերտները լճեզրին՝ ընկողմանած կը հանգ-
չէին, տեսան երկու մարդեր որոնք շըն-
չահատ իրենց կողմ կը վազէին: Օտարա-
կանը սաքի էլու և մօտեցաւ անոնց, ո-
րոնք ոգեսպառ ինկան իր ոտքերուն առջև:

- Ուրի՞՞ կուգաք, հարցուց անոնց:
- Մաքերոնէն:
- Օտարականը անոնց նայեցաւ յուզում-
նանար:
- Ի՞նչ լուր Յովհաննէսէն:
- Երէկ գիշեր գլխատուեցաւ ան իր
բանաին մէջ, ըսին պատգամաւորները
լալագին:

Օտարականը ամբողջն և դադանար դարձաւ աշակերտներուն և բնաւ. «Չեմ ցաւիք Յովհաննէսին համար, իր օրերը վերջ կը գաննն այս կերպով, կը ցաւիմ բայց Հերովդէսին՝ որ պարտաւած ինքզինքէն, չի կրնար տեսնել լոյսը: Երբ գազանը յաղթէ մարդուն մէջ, իր իմացականութեան նշխարները անասնութեան կը ծառայեն:

«Յովհաննէս վերաւոր ծնած էր և արիւնը իր վերքերուն կ'աղբերանար բաւերով: Անիկա աղաղակող ձայնն էր խաւերու այս աշխարհին մէջ, հպարտ ու դժման, զինքը գլխատող սուրին պէտ: Ձայնն էր կայծակին որ պիտի շողար ու բացվտաէր աշխարհը: կը մկրտէր ջուրով, բայց իր սպաննիչները պիտի մկրտարէին իրենց արցունքով ու արիւնով: Ես կը սիրէի իր ցաւն ու միտակութիւնը, սոն իր ցեղին վերջինն էր, որ նման իր նախնիքներուն ինկու աշխարհի սուրէն, խորտակելով բայց այդ սուրը:

«Չեմ տփոսար իր մահը որ արիւնի արշալոյս մը ինչպէս կը բացուի աշխարհի վրայ, կը ցաւիմ անոնց՝ որ իրենց մէկ վայրկեանի իշխանութեամբ սպաննել կը կարծեն յաւիտեականը: Չաբարիայի որդին պիտի ասորի երկար ատեն ինծի հեա, իբրև ճարտարապետ ատենի մը՝ որուն մէջ չկրցաւ մանկել: կ'աղօթեմ իրեն համար, որուն գերեզմանը նախագաւթիմ է այն մեծ գերեզմանին՝ որ պիտի բացուի այս աշխարհի սրտին վրայ, իբրև խորհրդանիշ կենդանութեան: կը ցաւիմ ու կ'աղօթեմ մանաւանդ անոնց համար, որոնք այս շարիքը գործեցին: Սողոմոն-Գամբրի այս նոր քնակիչները պիտի չունենան իրենց յիշատակը այս աշխարհին վրայ, նոյնիսկ Ղազարի կնոջ արձանին չափ, յիշեցնելու մարդոց շարիքին բարիքը»:

Աշակերտները տխուր էին և սմանց աչքերուն արցունք կար: Օտարականը դարձաւ անոնց և բնաւ. «Օղին մէջ ճախրող թռչունները և լերան բարձունքները կարևորութիւն չեն տար օձերուն և կարիճներուն, որոնք լերան մութ խոռոչներուն մէջ կը թաքչին: Թող մեռելները թաղեն իրենց մեռելները, դուք ողջերուն

հեա կղէք և նոյնցէք միշտ բարձունքներուն, ուր Աստուծոյ փառքը կը տեսագրուի: Ի մտի ունեցէք թէ գողը կարիքի մէջ կողմ մարդն է, ստախօսը վախկատ մըն է, իսկ մարդասպանը՝ վատ մը, որ իր մութին մէջն չի կրնար հանդարտել մարդոց՝ որոնք լոյսին մէջ կը ճախրեն: Գիթացէք այսպիսիներուն, և եթէ անոնք ուզեն ձեր աւելը մանկել զայն կողագտելու մտքով, դուք անձամբ բացէք սունին դուռը անոնց: Եթէ չկարենաք ընել տսիկա, ազատ չէք այն մեղքերէն, զոր ունին անոնք: կ'ըսեմ ձեզի թէ մանուան դառնութիւնը սանկի է, սակայն կենդանի մեռածներուն ցաւը մեծագոյնն է դառնութիւններուն:

«Յովհաննէսը մարմնով մեռած է միայն, իր սպաննիչները ի վիճակի չեն մեռցնելու իր հոգին՝ որ պիտի ճամբորդէ մարդոց սիրտերէն, միացնելու զանոնք զաւրիք թագաւորութեան մեծ սիրոյն մէջ: Պալատը ուր մեռցուցին զինքը, քարքարի վրայ պիտի չմնայ շուտով և բուեր պիտի վայեն անոր աւերակներուն վերև:

«Երանի անոնց որ կը հալածուին ու կը մեռնին ճշմարտութեան համար: Ես պատերազմելու եկած եմ և ոչ թէ խաղաղութեան, պատերազմ չարին դէմ, պատերազմ պատերազմին դէմ: Խաղաղութարները անոնք են՝ որոնք պատերազմ կը մղեն պատերազմին դէմ: Գուք բռնորդ կանչուած էք այդ պատերազմին, հիմնելու համար երկնքի արքայութիւնը, կըսուելու համար անարդարութեան նեցուկներուն, նիւթին ծառաներուն, չարութեան արքանեակներուն դէմ:

«Մարդիկ պիտի չգոհանան ձեր մարմնով և պիտի ուզեն զուշիլ ձեր հոգիին: Խոզերը պիտի ըսեն թէ ազատ էք, էշերը՝ թէ ազէտ, ազուսները թէ դիակակիր էք և աւագակները թէ գող էք: Բայց դուք ուրախ պէտք է ըլլաք, վասնզի շարերուն նախասիրքը նախագործումն է ձեր բարութեան, և նեաուած աղիմը գրաւականը ձեր մաքրութեան: Օրէնքն ու մարդարէները ակեցին մինչև Յովհաննէս, անկէ յետոյ կը սկսի իմ թագաւորութիւնս, և ամէն ոք բանի կը մտնէ հոն, շնորհիւ այն արժանիքներուն զոր ան կրնայ իւրացնել, յաղթելով իր անձին և դիմանալով աշխարհի շարին»:

Բ.

Յաջորդ օրը, Օտարականը բառ էր աչակերտներուն թէ Երուսաղէմ պիտի կրթայ, որովհետեւ անապատին մէջ և արքաներու տկանջին գոռացող ձայնը լսած է այլևս, և Յարզանանի ջուրերուն վրայ ալ չի տեսնուիր մեծ սաւեիքը Մկրտիչին: «Երուսաղէմ պէտք է կրթանք խորտակելու ամբարտաւանութիւնը այդ քաղաքին՝ որ իր բլուրներու ժայռերուն պէս կարծր է: Հոն է որ կ'ապրին այս աշխարհի հզօրները, ներկայացուցիչները Հոսիին և Հրէասասանին: Հոն են Փարիսեցիներ, Սաղակեցիներ, Դպիրներ և Ղետացիներ, տառին գերիները, քարացած Օրէնքին ամբարտաւան տւանդապանները:

«Երթանք յաղթելու բուրբին պատկանող երկրի այս բանադրաւիչներուն: Ջրնջելու իշխանութիւնը Հոսովի զինուորներուն և Տաճարի քահանաներուն, մարգարէներ լսփող քաղաքին մէջ»:

Աւառուան զէմ անոնք ճամբայ ինկան զէպի նաղարէթ, արտաւ և զուարթ խոնհրով: Ճամբան Օտարականը իրենց խօսեցաւ այս աշխարհի թագաւորներու և իշխաններու մասին, որոնք տէրն են մարդոց մարմինին և հոգիին: «Իայց ձեր մէջ իշխող և գերի, մեծ և պզտիկ գոյութիւն պիտի չունենայ: Իմ նոր թագաւորութեանս մէջ մեծը փոքր է, տէրը ծառայ և թագաւորը գերի: Ով որ կ'իշխէ պէտք է նման ըլլայ անոր որ կը ծառայէ: Թագաւորութեան բնակիչները հաւասար են, անոր համար պէտք է պատժել փոքրամասնութիւնը արքայապետներուն և արթնցնել անասնութիւնը մեծամասնութեան: Հոգիի թագաւորութիւնը պէտք չունի արքայապետներու և հրամայողներու»:

Գ.

Նաղարէթէն քանի մը մղան հեռու, բլրակի մը գագաթին՝ զհակողւած էր նային գիւղը, շրջապատուած գեղեցիկ այգիներով: Երբ մասն գիւղը, հանդիպեցան յուզարկուորութեան մը: Գերեզման կը տանէին այրիի մը կրիտասարգ արդին:

Օտարականը տեսաւ մայրը որ կ'երթար զոգոտին ևակէն, լալով մայրերու այն խորունկ լացը որ կը զարձարեցնէ լսողները: Մեղած էր իր ամուսինը տարիներ առաջ և այժմ կը մեռնէր նաև իր միակ արդին: Առանձին կը մնար ինքը, անմխիթար և աննեցուկ, և չունէր մէկը որուն կարենար պատմել իր ցուր, որ իր հետ միասին կարենար լալ սիրելի այս կարուստը:

Օտարականը գթաց այդ մօրը, որուն լացը կարծես բողբոջ մըն էր բնութեան և աշխարհի օրէնքին դէմ: Մօտեցաւ դադարին և դպու անոր: Մեռելակիրները կանգ առին: Երիտասարդը պատկած էր ճիւղակներու մէջ պարտւուած, բաց կրկնով, մեռելներու ափսոսանքով թաթախուած:

«Մանուկ դու, բառ Օտարականը, քեզի կ'ըսեմ, արթնցիր, բառ է որքան լացուցիր մայրդ»: Ամէնքը լսեցին ու ցնցուեցան երբ կրիտասարդը կրկն անտաւ զինքը գերեզման տանող ճողին վրայ: Մայրը ամենէն վերջ արթնցաւ իր վշտի թմբորէն, անակնկալի եկած՝ ինկու Ազատարարի սփերուն և մնաց անշարժ:

Աչակերտները զարմանքով կը նայէին իրենց մեծ Առաջնորդի այս հզօր գարծելուն, որոնք գերմարդկային կարողութեան մը յաղթական փայլատակումներն էին: Անոնք տակաւ սկսեցին ըմբռնել թէ մարմնի և հոգիի այս բժշկութիւնները սպաննել էր չարը, մանուսնդ մարդոց մաքին մէջ, յարդարելու երկնքի արքայութեան ճամբան, որպէսզի անոնք որ զրկուած էին տրեւ լոյսէն՝ տեսնել կարենային ճշմարտութիւնը, անոնք որ չէին լսեք՝ կարենային լսել նոր աւետարանը, և անոնք որ մեղած էին հոգիով արթննային, զգալու հրաշքը հոգիին, նիւթէն ազատագրուած:

Դ.

Իրենց ճամբուն վրայ էր կանա գիւղը, հարուստ նուրի պարտեզներով: Հոն իմացան որ Օտարականի ծանօթներէն մին կ'ամուսնանար, և հոն էր նաև իր մայրը: Հեռուէն կը լսուէին նուագի և սերախութեան ձայներ: Փեսային ծնողքը կըր իմացան Օտարականի ժամանումը, վագե-

ցին եկան և հրաւիրեցին զինքն ու իր աշակերտները հարսանեկան խնճոյքին:

Օտարականը իր աշակերտներուն հետ միասին երբ ներս մտաւ, հարսնետան օրիսրդներն ու պատանիները կ'երգէին հարսի և փեսայի յատուկ երգեր, Սողոմոնի Երգ Երգոցէն: Գեղեցիկ էր հարսը և ուժեղ՝ փեսան, անոր համար ուրախ էին բոլորը: Օտարականը նստաւ հարսանեկան սեղանին քով, իր աշակերտներուն հետ միասին: Կը սիրէր Ան անմեղ ուրախութիւնները այս խոնարհ մարդոց, որոնք խլուած պահ մը կեանքի դառնութիւններէն, այնքան քիչ ժամերու համար, կը զուարճանային:

Արեւմուտին՝ փեսային հայրը մօտեցաւ Օտարականին մօրը և կամօքուկ ըսաւ անոր. «Գինի չուենիք հիւրերու համար, երբ ուրախութիւնը տակաւին իր վախճանին չէ հասած»: Օտարականը լսեց խօսակցութիւնը և ըսաւ բարձր ձայնով. «Խմողները դիտեն թէ առատ է գինին և դիւրին չի վերջանար, որքան ատեն որ շարունակուի ուրախութիւնը այս տանը մէջ»: Յետոյ խօսեցաւ երկրի և երկնքի հրաշալիքներէն և բարիքներէն: Իր խօսքերը քաղցր էին և ձայնը դիւթիչ, Անիկա մարդոց երազել կուտար բաներ, որոնք մոռացութեան կը մտանէին մեր գինիի բաժակներն ու կերուխուժը: Անոր ձայնին մէջ կար ծիծաղը կայծակին և արցունքը անձրեկին, ինչպէս նաև ծառերու ուրախ պարը հովին մէջ:

Քիչ յետոյ երբ վերստին լեցուեցան բաժակները, բոլոր հիւրերը միաբերան ըսին փեսային հօրը, թէ ինք պահած էր լուազոյն գինին խնճոյքի վերջաւորութեան: Տանուաէրը նայեցաւ Օտարականին և ժպտեցաւ: Իսկ այս վերջինը դարձաւ բոլորին և ըսաւ. «Հին օրէնքները մօտ են գլխովայր շրջուելու: Որքան ատեն որ նոր թագաւորութեան փեսան ձեզի հետ է, դուք պիտի խմէք գինին նոր Ուխտին, որ ոչ միայն կ'ուրախացնէ սիրտը և կը տաքցնէ արիւնը, այլ սկիզբը կ'ըլլայ երկնքի և երկրի միացման և հարսանեկան ուրախութեան: Այդ նոր ուրախութեան փեսան եմ ես և դուք բոլորդ հարսնետաները անոր, որուն գինին

է որ խմեցիք այսօր: Դուք թէ՛ բաժակները և թէ՛ գինին էք գալիք այդ խնճոյքին»: Յետոյ սաքի ելաւ և մեկնեցաւ, բոլորի հիացմունքին և զարմանքին ընդմէջէն: Սակայն հոն հաւաքուածները զգացին թէ նոր էր գինին, Օտարականի խօսքերուն պէս: Անոնք այնքան ուրախ էին որ կրնային ջուրը իրրեւ գինի խմել:

Արշալոյսին, Օտարականը իր մօրը և աշակերտներուն հետ ճամբայ ելաւ դէպի Նազարէթ, իր սննդավայրը: Մարիամ ուրախ էր, սակայն Օտարականին դէմքին վրայ արտաւժ մտածումներու շուքը կար: Ընթացքին Մարիամ պատմեց աշակերտներուն իր գաւկի ծննդեան և մանկութեան մասին:

«Ես այդ օրերուն տեսիլներու մէջ էի, աչքերուս մէջ երկինքը կար և մարմինս թեթեւ էր արշալոյսի ամպին պէս: Տասնըօթ տարեկանիս, արդէն հասուն կին մըն էի: Տարուան բոլոր եղանակները իմ մէջս էին, իրենց ծաղիկներով և պտուղներով:

«Յունուար ամսուն, Բեթղեհէմի մէջ ծնայ իմ անդրանիկ և միակ զուակս: Յաջորդ օրը մեզի այցելեցին հեռուար արեւելքէն եկած մոզեր: Ես անսովորութիւն չեկայ օտարականներու այս ներկայութեանէն, որովհետեւ երազիս մէջ տեսած էի գիրենք: Անոնք նորածինին նաւիրեցին սակի, արծաթ և անուշահամ խուսկեր: Յետոյ դարձան ինծի և ըսին խորհրդաւոր ձայնով, թէ իրենք տեսած էին նորածինին ասաղը երկնքին վրայ և իրենց աստուածներու աչքերուն մէջ:

«Երբ Նազարէթ վերադարձանք, զուակս արդէն անուշիկ մամչ մըն էր: Իր գլխուն վրայ արեւ և աչքերուն մէջ երկինքը կար, իսկ իր հասակը նման էր սիրոյ դրօշակին: Բոլորը կը սիրէին զինքը, որովհետեւ Ան քաղցր էր ու բարի, ինչպէս առաջին վանկը սրտին, ինչպէս ցօղի մէջ լուացուած սակին:

«Տակաւին պատանի, արքայական հով մը կար իր վրայ: Երբ կ'անցնէր փողոցներէն, վաղահաս լրջութեամբ, իր երջանիկ հոգիին միակուլութիւնը կը տպուորէր բոլորը: Անիկա գիշերէն առաջ բոց առած ճրագի նման էր: Ինքզինքը օտարական

կը զգար նոյնիսկ իր տանը մէջ: Երբ իրեն հարցնէին թէ ո՞վ էր իր մայրը, «Երկիրը», կը պատասխանէր, իսկ թէ ո՞վ իր հայրը, «Երկիրնքը», կ'ըսէր, և մարդիկ կը զարմանային իր այս խօսքերուն համար:

«Երիտասարդութեան, առանձինն կը շրջէր նազարէթի բլուրներուն և գաշտերուն մէջ, օրրելով և մեծցնելով իր գեղեցիկ երազները: Իրիկուսներուն երբ տուն կը վերադառնար, քաղաքին բոլոր պարմանուէրները իրեն կը նայէին հիացումով ու զարմանքով, ամշնալու չափ իր գեղեցիկութենէն: Ես ուրախ էի և հպարտ իրմով, և իմ այս ուրախութիւնը իր կատարելութեան հասաւ երէկ, երբ Ան Զուրը գինիի վերածեց և ուրախացուց հարսնեւորները»:

Երբ մօտեցան նազարէթի, որ աղուար բլուրներու գիրկը նստած կը ժպտէր, Ստարականը դարձաւ աշակերտներուն և ըսաւ. «Չեմ ուզեր հիւր մնալ երբեմնի քաղաքիս, որ օտարական կը նկատէ զիս մանկութենէս ի վեր: Ես օքսորական մըն եմ այս աշխարհի մէջ, և չունիմ քար մը որուն վրայ կարենամ գլուխս հանգչեցնել և տուն մը սեփական՝ ուր փռուի անկողինս: Ծամբան է իմ միակ սեփականութիւնս որ զիս կը տանի թիւով ա՛յնքան քիչ իմ բարեկամներուս հետ նոր բարեկամութիւններու»:

Ստարականը անցաւ նազարէթէն, բայց չուզեց հոն մնալ: Երբ մօտեցան Երուսաղէմի, Բեթանիոյ բարձունքէն նայեցաւ քաղաքին և ախօբէն ժպտեցաւ: Յետոյ բարձր ձայնով, կարծես ինքզինքին հետ խօսելով, ըսաւ. «Թռչունները ուրախ են, երբ իրենց թևերուն տակ սունին իրենց ձագերը. ևս չունիմ այդ ուրախութիւնը տակաւին: Մօտ է գիշերուան ստրսափը, սակայն Երուսաղէմը չ'ուզեր զիս հասկընալ: Գիտեմ թէ իմ մահուանս դուր կը նիւթուի իր պարիսպներու հտին, բայց իմ մահովս միայն պիտի յաւերժանայ ան աշխարհի միւս քաղաքներուն մէջ:

«Երբ արշալոյսը բացուի, արեւը պիտի պսակէ զիս և ես վերստին պիտի դիմաւորեմ կեանքը որ պիտի ըլլայ երկար և աշխարհ պիտի չտեսնէ անոր վերջալոյսը:

ԿՐԹՆԵԿԱՆ

ԴԺԳՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՏՐՏՈՒՆԸ

Շատ են մեր կեանքին մէջ պահեր՝ որ պարագաներու ձախարհ բերումով ու Տիրուջ ամբառ գութն ու սէրը անտեսելով կը դժգոհինք կեանքէն ու կը արանջանք մեր բախտին ու Աստուծոյ զէմ:

Ու շատ են նաև անհասանք՝ որոնք կեանքի տրտում երեսիլներուն զիմաց, գժգոհութեան ծայրայեղ վիճակի մը մէջ, մեղադրել կը փորձեն մեր նախածնողքը՝ որոնք անճանաղանդ գոնուելով Տիրուջ պատուէրին զէմ, սկզբնական մեղքը դարձեցին, որուն հետեանքով մարդուն ճակատագրը յեղաշրջուեցաւ ու իրեն բաժին ինկան այն բոլոր ցուեքն ու զանալիքները՝ որոնք

երկրի ծարուր պիտի յազենայ իմ արիւնջս, որուն կաթիլներէն սակայն պիտի ընձիւղին սերմերը Աստուծոյ արքայութեան մեծ անտառին:

«Հրէաստանը թաղուար կ'ուզէ, Հոռմի լեզէսններուն դէմ քայլելու համար: Ես չեմ այդ թաղուարը, Սիրոնի սակեպսակը իմ ճակատիս համար շինուած չէ, և Սոլոմոնի մատանին պզտիկ կուզայ իմ մատներուս: Իմ ձեռքերս կը մերժեն սուր և մտկան, սակայն իմ խօսքերուս ուժէն պիտի փշրուին Հոռմի բոլոր զօրութիւնները: Իմ խօսքերս անտեսանելի բանակներ և զբանակառքեր պիտի ըլլան, և առանց սուրի ու նիզակի պիտի խորտակեմ Երուսաղէմի քահանաները և Հոռմի կայսրերը:

«Ես չեմ եկած նստելու գահին վրայ որ սարսակները կը բազմին, իշխելու իրենց նմաններուն: Բայց ես պիտի ըլլամ փութորիկը սիրտերուն, ընկելու համար զանոնք զինուորներ իմ թաղաւորութեան»:

Ստարականը խօսեցաւ այս բոլորը տակաւին Երուսաղէմ չմտած:

Ե.

(Շարունակելի՛ 3)

մարդը կը մղեն յաճախ զժգոհութեան ու արատնջի:

Նոյն կերպով կը մտածենք նաև ընդհանրապէս երբ կը սրբապանք էջերը ժողովուրդներու պատմութեան, և կը հանդիպինք այնտեղ անհատներու՝ որոնց սխալ մէկ գործը կամ կեցուածքը խնդրոյ մը նկատմամբ՝ դուստրացած է անյուր զժառիտութիւններու, և կամ իր յոսի ազգեցութիւնը ունեցած է քաղաքակրթութեան պատմութեան վրայ, ու խոչընդոտ մը դարձած է մարդերու երջանկացման: Աւելի մեղադրենք այդպիսիները՝ որոնք չեն կրցած խոհեմաբար ու զգուշաւոր կերպով շարժիլ, և կամ չեն ստաջնորդուած Աստուծոյ շնորհով: Աւելի մեղադրանքը աւելի զժողովուրդ կ'ըլլայ երբ այդ անձերը իրենց դաւադրական ու ազգութեան արարքներով պատճառ դարձած են արիւնհանգութիւններու, ինչպէս է, օրինակի համար, մեր պատմութեան մէջ, Վասակի պարագան:

Իսկ հակառակ պարագաներուն, երբ խօսք կ'ըլլայ, զորօրինակ, մեր ազգային և կամ ընդհանուր պատմութեան, հերոսներու, սուրբերու կամ առաքիլնասէր անձերու կեանքին մասին, ու անոնց անուններուն շուրջ գոյասանք ու ներքող կը հրատարակուի, շատ յաճախ, մեղմէ շատեր քաջաբար ու համարձակօրէն կը յայտնեն թէ իրենք ևս նոյն կորովի ու արիական կեցուածքն ու հաւատքը պիտի յայտնաբերէին, եթէ նմանօրինակ դէպքի մը առջև գանձուէին: Այս հաստատումով սակայն մեծամիտ ու պոստապոստ մարդեր ինքզինքնին խաբելէ գտաւ, կը ջանան խաբել ո՛ր միայն իրենց շուրջինները, այլև զԱստուծոյ: Բայց մեր Տէրը չի խաբուիր, վասնզի Ան զիտէ մեր մտքին ու հոգիին բոլոր թաքուն խորհուրդներն ու բազմանքները, ու զիտէ քննել ամեր սրտերն ու երիկամունքները:

Սոսքով միայն իրենք զիրենք հաւատքի ու սրբութեան խոսքնան ներկայացնող անհատներ ինչքան շուտ պիտի ընկրկէին ու յուսախարութեան մատնուէին՝ եթէ դէպքերու անակնկալ դարձուածքով նոյն պարագաները ներկայանային իրենց առջև:

Վասնզի, այդպիսի յոսորտ ու սնապարծ անհատներ շատ յաճախ քաջ գիտեն թէ պարագաները՝ որոնց կ'անարկեն և ուր

անոնք կը հաւատարացնեն թէ պիտի երևուէին իրեն հաւատքի ու սիրոյ արարներ, ազատմէացած պարագաներ են՝ և ուստի, որեւէ հաւանականութիւն չկայ որ անոնց առջև դանուիր իրենց կեանքի ընթացքին: Քրիստոնէութեան առաջին դարերուն քրիստոնեաներու դէմ ի գործ դրուած անյուր հալածանքները, զորօրինակ, և Վարդանանց պարագան: Մեղմէ քանի՞նք կը հաւատարացնեն թէ իրենք ևս մէյ մէկ Քաջն Վարդաններ եղած պիտի ըլլային, եթէ ապրած ըլլային այդ օրերուն, և կամ պիտի ըլլան, եթէ նոյն պարագաներու մէջ գտնուին: Բայց ո՞վ չի գիտեր թէ անգունդ կայ խօսքին և գործին միջև:

Սակայն Աստուծոյ գիտէ թէ նման երկու հակադիր պարագաներուն որքան ուղիղ պիտի ըլլար մեր կեցուածքը և մեր ընթացքը որքան համաձայն պիտի ըլլար մեր խօսքերուն ու գաղափարներուն:

Դժգոհութիւնը ընդհանուր երեսօթ է մարդկային ընկերութեան մէջ: Դժգոհ է սուսցիչը իր աշակերտէն և աշակերտը իր սուսցիչէն, անօրէնը իր գործաւորէն և գործաւորը իր անօրէնէն, ծնողքը իր դուստկներէն և զաւակները իրենց ծնողքէն, այլը իր կնոջմէն և կինը իր ամուսինէն: Դժգոհ ենք ժամանակէն, անոր արագ կամ դանդաղ զննացքէն: Դժգոհ ենք բնութեան երեսօթներէն: Մանուկ ենք՝ ու կ'ուզենք մեծնալ, չափահաս կ'ըլլանք՝ ու կ'ըզմանք մանկանալ, ծեր կ'ըլլանք՝ ու կը տենչանք երիտասարդանալ: Զմեռ կու գայ՝ ու կը գանգատինք ցուրտէն ու անձրևէն, ամառը կը հասնի՝ ու կը զժգոհինք տաքէն ու քրտինքէն: Յերեկ ատեն զիշերուան հանգիստը կը փնտսենք, իսկ զիշերը՝ ցերեկուան հաճոյքները: Կը գանգատինք բնութենէն, երբ ան չէ պարզեւած մեզ գրաւել կերպարանք, բարձր հասակ կամ ուժեղ մարմին: Կը տրտնջանք դէպքերուն մեր կամքին համաձայն չընթանալէն ու կը զժգոհինք մինչև իսկ մեր բարեկամին կամ դրացիին ունեցած յաջողութենէն: Բանուորը զժգոհ է իրեն պարտադրուած կեանքի համեստ պայմաններէն, իշխանաւորը՝ իր զիրքին ու պաշտօնին պահանջած սեղմութենէն ու պատասխանատուութիւններէն: Ազգատ ենք՝ ու կը զժգոհինք գոհացում չկարենալ

ապրուն համար մեր անմիջական կարիքնե-
րուն կը հարստանանք, բայց կրկին դժգոհ
ենք ու կ'ուզենք ունենալ աւելի: Կ'ուենե-
նանք այդ աւելին (որ սակայն բնաւ զերջ
չ'ունենար, վասնզի թիւը զերջ չունի) և
սակայն, նուազելու փոխարէն, մեր նիւ-
թականին ամժան զուգահեռ կ'ուելնայ նաև
մեր դժգոհութիւնը:

Ոճանք սակայն կ'ուզեն գոհունակու-
թեան զգացումին վերադրել միտակեան զեր
մը միայն, մարդերուն յառաջդիմելու, ի-
րենց կարողութիւնները զարգացնելու ու
կատարելագործելու եւանդը ջլատող ու
անդամաբաժող, ու զանոնք մեղկութեան
աստիճանով: Չանոնք քիչով բաւարարե-
լով, մեծ իրազօրծումներու անատակ զար-
ձեցող, իրենց հոգեկան թախքները սահմա-
նափակող ու մինչև իսկ կասեցնող, ու ա-
նոց ընդունակութիւնները բթացնող ու
ամլացնող: Գոհունակ սրտի տէր մարդը
սակայն, եթէ ունի իր քանականութեան
մէջ շիթ մը Աւետարանի լոյսէն, կրնայ
շատ զիբաւ հաշակեցնել իրարու հետ այս
երկու տարրեր, ու առաջին ակնարկով հա-
կամբար թուող զգացումները իրմէ ներս,
միշտ գոհ ըլլալով իր ունեցածէն, բայց
միշտ հետամուտ՝ այդ ունեցածը բազմա-
պատկելու: Իրմէ զատ նաև իր նմաններու
բարեւոյն համար: Սակայն պէտք չէ մտա-
նայ թէ մեզի տրուած քանքարները ար-
զիւնաւորելու ու բազմապատկելու կերպերը
մէկէ աւելի են, և թէ անոնցմէ ուղղա-
գոյնն ու արստոյնագոյնը զանոնք Տալի իսկ
է, արստագրելը այլոց բարօրութեան:
Էկեանքէն խնձր ի՞նչ մեաց, ինչ որ տուի
ուրիշին՝ տարօրինակ, այն միայն, կ'ըսէ
մեր մեծ բանաստեղծը ա'յնքան իրաւամբ:
Մինչ Քրիստոս իր մեծագոյն այլ պարզա-
գոյն պատգամներէն մէկը տուած եղաւ
աշխարհին երբ ըսաւ. «Եթէ ոչ հատն ցո-
րենոյ անկեալ յերկիր մեռանիցի» ինքն
միայն կայ, ասպէս եթէ մեռանիցի՝ բազում
արդիւնս առնէ: Յորեւիտ հատիկը ուրիշ
հատիկներու ծնունդ տալու համար անհրա-
ժեշտ է որ թաղուի հողին ծոցը. նոյնպէս
այ մեր ունեցած քանքարները բազմանա-
լու համար պէտք է որ մեռնին մեզի հա-
մար, ծլիլու համար բերրապատիկ, տալու
համար պտուղ արնոյ միայն երեսուն, ընդ
միայ վաթսուն և ընդ միայ հաքուրք:

Դժգոհութիւնն ու արստոյնը քրիստոնե-
այի մը կեանքին յատուկ երեսիքներ չեն:
Ճշմարտաբար քրիստոնեան պէտք է ինչպէս
երկրիւն ու կանկաճը՝ աշխատաւ զժողո-
հութիւնն ու արստոյնը ի սպաս վանել իր
սրտէն: «Եւ զհացարուք յՏեռանէ բոլորով
սրտիւս և սխտութիւն և փոտարանութիւն
մատուցանեմք Քեզ, Տէր Աստուած մերս,
կը ձայնէ սարկուազը Ա. Պատարագի ըն-
թացքին: Իսկ ժողովրդական առածը կ'ըսէ.
«Քեզմէ վարին նայէ՛, գոհ նդիր»:

Եւ իսկպէս գոհ և շնորհակալ պէտք է
ըլլալ Աստուծմէ ամէն ժամանակ ու ամէն
պարտոյնի ներքեւ, վասնզի Ան իր շնորհ-
ներն ու երկնածիր պարգևները ձրիօրէն
կը քաշիտ մեզի, ու եթէ զժողովրդութիւն-
ներ ու դասնութիւններ կը շարունակեն
մեզի բաժին մնալ կեանքի մէջ, այդ շի
նշանակեր թէ անոնց հեղինակը Աստուած
է, որովհետեւ անոյն ազբուրէն չի կրնար
թէ՛ անոչ և թէ՛ ազի ջուր բղխիլ:

Չարիքին հեղինակը Աստուած չէ և չի
կրնար ըլլալ երբեք, քանի որ Կերպոսյն
Բարին է Ան: Աւետարանին առակը, ուր
ցարենին քուսած առնն որմն ալ երեսն կու
զայ անոր մէջ, և արտին Տիրոջ (որ մեր
Տէրը կը խորհրդանշէ) պատասխանը թէ
«այր թշնամի արար զայն» բացայայտօրէն
կ'ապացուցանեն թէ Տիրոջ թշնամին, այ-
սինքն Աստանան է որ կը սերմանէ ամէն
չարիք՝ սրուն կարելի է հանդիպիլ մարդ-
կային կեանքի մէջ:

Մեր կեանքին մէջ զժաբխտութիւնները
շատ անգամ հետեանքն են մեր և մեր
նմաններուն չար ու սխալ արարքներուն,
անխոհեմութեան ու անզգուշութեան, և
զերջապէս, ապրելու քնականոն պայման-
ներու անտեսումին: Օրինակի համար, երբ
խնամք չենք տանիր մեր մարմինն կամ կը
զրկենք զայն անհրաժեշտ օդէ ու սնունդէ,
քնական է որ հրեանդանալու զժաբխտու-
քնական է որ հրեանդանալու զժաբխտու-
թեան հանդիպինք: Երբ մեր մեղկ ու ան-
փոյթ ընթացքով թոյլ տանք որ Չարը իր
բոյնը հաստատէ մեր ներսիցին, կամ անկէ
ետք իսկ խուսափինք պայքարելէ անոր
աւերիչ զօրութիւններուն դէմ, քնական է
որ դասնանք անոր ստրուկն ու զերին, ու
մեր կիրքերն ու մոլութիւնները ըստ կամս
վարեն մեր կենցաղը: Երբ մեր անհաճոյ

ու անխտփեկանկատ վարուելակերպով վրէ-
տացուցած ենք մեր շարժիչները, բնական
է որ անոնք սրագայթ լարեն մեզի համար,
կամ նշուակ ըլլանք անոնց ատելութեան
ու քամահրանքին: Վերջապէս, երբ մեր
ձեռքը անցած նիւթական գումարները մը-
խած ենք շաշորէն ու անխորհուրդ կեր-
պով, բնական է որ չքաւորութեան դառ-
նութիւնները ճաշակենք: Աւայդպիսի պա-
րագաներուն ելլել ու մեր բախտէն դժգո-
հիլ, ու աւելին, Աստուծոյ զէմ տրանջալ
ու բազաքի ձայն բարձրացնել՝ հաւասար է
ձանձաղամտութեան, չըսելու համար ան-
մտութեան:

Բնական է որ մարդ տենչայ միշտ եր-
ջանիկ ապրիլ: Փաշտօն ապագայի մը խրա-
խուսիչ ու առինքնող հեռանկարը իրենց
մտքերուն՝ մարդիկ յաճախ գոհած են ամէն
ինչ ու գիտած օրինաւոր ու ապօրինի բո-
լոր միջոցներով՝ երջանկութեան հասնելու
համար: Աստուծոյ կամքն է արդէն որ
մարդը երջանիկ ըլլայ: Եւ սակայն պէտք
է ընդունիլ որ ապօրինի ու անուղիղ մի-
ջոցներով՝ ձեռք բերուած երջանկութիւնը
ոչ միայն չի կրնար ըլլալ ամուր ու տեա-
կան, այլև իրովին չի գոհացներ մեր սիրան
ու հոգին:

Մեզմէ շատեր իրենց երջանկութիւնը
կը կապեն այս աշխարհի անցուոր երևոյթ-
ներուն ու արժէքներուն, գրա՛մի ու գիրքի:
Սակայն անգամ մը որ տիրացած են որոշ
հարստութեան կամ բարձր գիրքի ու պաշ-
տօնի, եղած են աւելի փոքասէր, ազան
ու ընչաքաղց, ցանկալով աւելի ու աւելի
բարձր գիրքերու ու առաւել նիւթական
հարստութեան: Աւայդ պատճառաւ, նման
տակի գորտին, բազմապատկած են իրենց
ճիւղերը, խորդախութիւնն ու կեղծաւորու-
թիւնը իրենց միջոցներ ընտրած են, ու
երջանկութեան ետեւն իրենց հետապառ
վազքին մէջ ընդօրինելով կրօն ու սրբու-
թիւն, մոռցած զԱստուծոյ ու հոգեւոր ար-
ժէքներ, վրայ տուած են նաև յաճախ ի-
րենց նիւթական ու ֆիզիքական ուժերը,
և ունեցած են թշուառ ու անփառունակ
վախճան մը:

Իրական երջանկութիւնը սակայն չի կա-
յանար բարձր գիրքերու, և կամ նիւթական
հարստութեան ու պերճ վայելքներու մէջ:

Երջանիկ անհատի մը որոնումին ի խնդր
ձամբայ ելած հէքեաթին թաղաւորի ծա-
ռայի պարագան խօսուն ապացոյց մըն է
առ այդ: Երկարատե փնտտութիւնը ետք
միայն ան գտաւ երջանիկ անհատ մը՝ որ
սակայն ... շապիկ մը խոկ չուէր. բայց
գոհ էր իր վիճակէն, վասնզի արդար աշ-
խատանքով ձարած էր իր օրագահիկը ու
գործ է վերագարծին՝ պատեհութիւնը կ'ու-
նենար վայելիլու իր օրուայ յազնութեան
պտուղը: Աւ ի՞նչ բան աւելի երջանկաբեր
է մարդուս համար, որքան աշխատանքին
տոթած վայելքը ու իր պարտքը լիովին
կատարած ըլլալու գոհունակութիւնը:

Ճշմարիտ քրիստոնեան միշտ գոհ է իր
վիճակէն ու զեղուն՝ ներքին, հոգեկան
երանութեամբ: Աշխարհի վիշտերն ու փո-
ծութիւնները չեն կրնար ընկճել Աստուծոյ
չնորհներով սպասողէն իր հոգին, ուր կը
բոցավառի Տիրոջ սէրը և որուն յոյսէն կը
հալածուի օմեղաց և անդիտութեան խա-
ւարքն: Այդպիսին հոգեկան արիւթեամբ
օժտուած, կը յաջողի անտրտունջ տակալ
կեանքէն իրեն բաժին ինկած բոլոր դառ-
նութիւններուն ու խոցերուն: Աւ աւելին:
Ան կը յաջողի պայքարիլ Չարին գորու-
թիւններուն զէմ ու յաղթանակը տանիլ
անոնց վրայ՝ փոխանակ ընկճուելու ա-
նոնցմէ ու ենթարկուելու անոնց քմայք-
ներուն: Վասնզի այն վայրկեանէն երբ կը
դադրինք Կերպոսին Բարին կամքին հա-
մաձայն ապրելէ, Չարը ինքնաբերաբար կը
տիրապետէ մեր սրտերուն մէջ, որուն հե-
տեանքով մենք կ'ըլլանք կեանքէն յուսա-
հատած ու դժգոհ, և Աստուծոյ զէմ արբ-
տընջացող անհասներ:

ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԼՎԻՋԵԱՆ



ՓԱՐՈՍ ՄԸ ԳՈՂԱՅ

Յառով, անձկութեամբ
 Անցկացաւ մեր կեանք,
 Աւազահն այս աղուոր,
 Եղաւ յահախ մութ,
 Հոգին վիրաւոր,
 Երկնի դէմ անգութ...

Ա՛լ կ'իրիկեանայ
 Մեր Օրը արդէն,
 Բայց կը մըսածեմ
 Ձեր Յուման հիմա:

Գո՛ւր ռը Հունիս էք դեռ,
 Կոկոն էք կամ Ծիլ,
 Վաղուան Ծաղիկներ
 Երկինքին սակ բիլ,
 Կ'ուզեմ Օրը ձեր
 Ըլլայ միտս պայծառ,
 Ձեր Երազը վառ,
 Ձեր սիրքը Քրնար:

Կ'ուզեմ քայլերուն
 Ձեր բնկերակցի
 Խի՛նդ, Սէր, Երգ ու Ծափ,
 Մինչեւ Մեծ Ծովափ.
 Աւ Ծովուն վըրայ,
 Փարոս մը շողայ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ



Ի Ր Ի Կ Ո Ւ Ա Ն Ա Ղ Օ Թ Ք

Այս ծառերուն սակ, ուր հոգիս
 Ծնրադրութեան կը սանի զիս,
 Ամէն իր'կուն, երկինք մ'անհուն
 Անոնց կանաչ կասարներուն

Կ'իջնէ վերէն ասղածորան,
 Աղօթակէտ իբրեւ խորան,
 Որուն առջեւ ես լրճամած՝
 Զերթ խուզարկու մը երկնայած,

Ասղերէն վեր, պայծառ, անամպ,
 Քեզ կ'որոնեմ հանդարտութեամբ,
 Մինչ Գուն՝ առ մեզ իջեանիլ
 Բարձունքներէդ վար կուգաս բիլ:

Լուսախորհուրդ գիշերներուդ,
 Ասեղանիս, պայծառ ու լուրբ,
 Ու ծառերուն երկնանրէր,
 Պաշտող փութը քէ գիս, Տէ՛ր,

Եւ սո՛ւր ինձի, որ վեհագոյն
 Աղօթական սուրբի հանգոյն,
 Վերնձայեմ Քեզ պատարագ,
 Աիրսքս այդ ջինջ կապոյտին՝ սակ:

ՀԱՄԱՅԵԱԿ ԳՐԱՆԵԱՆ

(Զամ-Քաղ, 25 Մայիս 1908)



ՏԱՐԵԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ Ս. Ք. ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ (1962 — 1963)

Ամեն. Տ. Եղիշէ Ս. Արքեպ. Տէրակեան
Թարխնամ Պատրիարք Ս. Աթոռոյ,
Քերշ. Սրբազան Հայրեր, Հոգշ. Եղբայրներ,
Սիրելի ծնողներ և Յարգելի Հանդիսականներ

Աստուածային ողորմութեամբ և Ձեր Ամենապատուութեան հայրական հոգածութեամբ, առիթը արուեցաւ մեզի այս տարի ևս շարունակելու Ս. Ք. Երկրորդական վարժարանի պղպաղէն գործը:

Վարժարանիս տարեփակի այս հանդիսութեան առթիւ, պիտի ներկայացնեմ սոյն՝ 1962-63 դպրոցական տարեշրջանի կրթական, բարոյական և անտեսական տեղեկագիրքը:

Այս տարի ևս վարժարանիս օրինական Տեսչին՝ Հոգշ. Տ. Կիւրեղ Վրդ. Գարեթեանի Ս. Աթոռէն պաշտօնով բացակայութեան պատճառաւ, դարձեալ առժամաբար նուստս վարչից Տեսչական պաշտօնը զպրոցէն ներս:

Վարժարանիս պաշտօնական բացումը տեղի ունեցաւ 1962 տարւոյ Սեպտեմբեր 1 ին, որով անմիջապէս ևս որ սկսան կանոնաւոր դաստանդութիւնները:

Աւակերտքին Վարժարանիս. — Այս տարի վարժարանիս ուսանողութեան ընդհանուր թիւը եղաւ 315, բաժնուած հետեւեալ ձևով. —

- Երկրորդականի բաժնին մէջ 97 ուսանող,
- 32 մանչ 65 աղջիկ:
- Նախակրթարանի բաժնին մէջ 152 ուսանող,
- 77 մանչ 75 աղջիկ:
- Մանկապարտէզի բաժնին մէջ 66 ուսանող,
- 34 մանչ 32 աղջիկ:

Աւուցական կազմ. — Վարժարանիս ուսուցչական կազմը կը բաղկանայ 25 անձերէ, որոնց երեքը միայն Ս. Յակոբեանց Միաբանութեան անդամ եկեղեցականներ են և անվարձ նախընտրով կը ստատարեն վարժարանիս կրթական գործին:

Միայն գնահատանքի խօսք ունիմ վարժարանիս ուսուցչական կազմի անդամներուն, որոնք նուիրուածով և յաճախ զրկանքով իրենց օժանդակութիւնը բերին այս որբազան գործին յաջողութեան:

Կրթական և ուսումնական վիճակ. — Տարւոյս ընթացքին ունեցանք պարբերական ուսուցչական ժողովներ, ուր նկատի առնուեցան առաւելաբար ուսումնական և կարգապահական հարցեր:

Մեր դպրոցական կրթական ծրագիրը բոս նախընթացի կը բաղկանայ երեք մասերէ. —

Ա. Մանկապարտէզի բաժնի՝ միլ, կոկոն և մազիկ դասարաններ:

Բ. Նախակրթարանի բաժնի՝ վեց դասարաններ:

Գ. Երկրորդական բաժնի՝ հինգ դասարաններ:

Այս տարի մանկապարտէզի մազիկ դասարանէն վկայուեցան 21 փոքրիկներ, և պատասխան են յառաջիկայ դպրոցական տարեշրջանին անցնելու նախակրթարանի բաժնին:

Վարժարանիս նախակրթական և երկրորդական բաժնին նախ կրթական ծրագիրը, բոս նախընթացի, այս տարի ևս ընթացաւ քաղաքիս կառավարական և այլ վարժարաններու, ինչպէս նաև Անգլիական ձի. Սի. Ի. ի ծրագրերներուն համադաստախան մակարդակով մը: Այս տարի մեր աւարտական դասարանի ութը ուսանողները կը մասնակցին ձի. Սի. Ի. ի քննութեանց. արդիւնքը յայտնի կ'ըլլայ յառաջիկայ Սեպտեմբերին:

Անցեալ տարուան ձի. Սի. Ի. ի քննութեանց մասնակցող մեր 2 ուսանողներուն արդիւնքը եղած է հետեւեալը. —

Էլի Պոճայեան, մասնակցած է ութը ճիւղերու քննութեանց և ութին մէջ ալ յաջողած է, ինչ որ մրցանիշ մըն է ամբողջ Յարգանանի մէջ, նկատելով որ երկու ուսանողներ միայն ամբողջ կրկին մէջ ձեռք բերած են տուեալ արդիւնքը: Ձեռք բերած այս յաջողութիւնը մրցանիշ մըն է նաև մեր վարժարանէն ներս, որովհետեւ նախորդ բարձրագոյն յաջողութիւնը ևս թ կ'ը միայն: Էլիին յաջողած նութիւնն են. — Գասական հայերէն, Անգլերէն լեզու, Անգլիական գրականութիւն, Արարերէն լեզու, Ընդհ. Ազգաց Պատմ., Ուսողութիւն, Բնագիտութիւն և Բնալուծութիւն:

Արգար Յակոբեան. — Գասական հայերէն, Անգլերէն լեզու, Անգլիական գրականութիւն, Արարերէն լեզու և Ընդհ. Ազգաց Պատմ.:

Սարգիս Գարագաշեան. — Անգլիական գրականութիւն, Արարերէն լեզու, Ուսողութիւն և Բնագիտութիւն:

Լուսին Մկրտիչեան. — Գասական հայերէն, Անգլիական գրականութիւն և Ընդհ. Ազգաց Պատմութիւն:

Սեղա Եաղլեան. — Ընդհ. Ազգաց Պատմ.: Նաև մեր վարժարանի նախկին սանուհիներէն Յարհա Պէնամ յաջողեցաւ Անգլիական գրականութեան ճիւղին մէջ, նախապէս արդէն յաջողած էր Արարերէն լեզուի և Ընդհ. Ազգաց Պատմութեան ճիւղերուն մէջ:

Տակաւին մեր անցեալ տարուան երկրորդական շորթորդ դասարանի ուսանողներէն Արմենակ Պատմաճեան, 1963 տարւոյ Յունուարին մասնակցեցաւ ձի. Սի. Ի. ի քննութեանց և յաջողեցաւ Հայերէնի (Աշխարհարար), Անգլիական գրականութեան և Ընդհ. Ազգաց Պատմութեան ճիւղերուն մէջ:

ինչպէս կը տեսնուի, անցեալ տարւան մեր ուսանողներէն եօթէն վեցը յաջողեցան ձի. Սի. Ի. Ի Անգլիական գրականութեան ճիւղին մէջ, ինչ որ գործնա՛յ մրցանիշ մըն է թիւերու նստմատական հաշուով, ամբողջ Յորդանանի երկրորդական վարժարաններունոյն ճիւղին մէջ ձեռք բերած յաջողութեան բաղդատմամբ:

Այս տարի ևս վարժարանիս կրթական ծրագիրը իրագործուեցաւ հետեւեալ ճիւղերու ուսուցմամբ. — Հայերէն լեզու — Կրարար և Աշխարհարար —, Կրօնագիտութիւն, Հայոց պատմութիւն, Պատմութիւն Հայ Մատենագրութեան, Արարերէն և Անգլերէն լեզուներ և գրականութիւններ, Պատմութիւն Ընդհանուր Ազգաց, Ուսողութիւն, Բնագիտութիւն, Բնալուծութիւն եւայլն: Կրնանք բսել թէ մարդկորէն կարելի կանոնաւորութեամբ իրագործուեցան վերոյիշեալ բոլոր դասընթացքները տեսութեան հսկողութեամբ:

Ընթացիկ տարւոյս ուսումնական հաշուեյարդարը եկաւ ցուցնելու թէ, վարժարանիս նախակրթարանի և երկրորդական բաժնի 249 ուսանողներէն միայն 12ը թերացած ըլլալով իրենց ուսումնական աշխատանքներուն մէջ, ձայնոված են վարժարանիս ուսումնական պահանջները իրագործել, հետեւաբար կը կրկնեն իրենց դասարանները յառաջիկայ տարւոյ ընթացքին: Եւ ասիկա հակառակ այն իրողութեան որ, զպրոցական տարւոյս սկզբնաւորութեան, ուսուցչական մասնաւոր ժողովներու շարքով մը, աւելի խիստ միջոցառումներ եղան աշակերտներու նկատմամբ ուսումնական մարդին մէջ: Մինչ անցեալ տարի, աւելի թոյլատու պայմաններով, կրկնողներու թիւը եղած էր 44: Ուսումնական մարդի մէջ այս յաջողութիւնը, անուշտ որ քաջախիղի արդիւնք մըն է, և այդ պատիւը կ'երթայ հասարակագէտ ուսուցանողներուն և ուսանողներուն:

Կրօնական, բարոյական, ազգային դաստիարակութիւն. — վարժարանիս կրթական ծրագրին առընթեր, հոգ տարուեցաւ նաև մեր աշակերտներու կրօնական, բարոյական, կարգապահական և ազգային դաստիարակութեան: Այս նպատակներուն իրագործման համար մեզի որպէս միջոց ունեցանք, մեր վարժարանի կրօնական և հայագիտական դասերը, մեր կրօնական արարողութիւններն ու պարտաւորութիւնները և մեր կրօնական և ազգային շրջապատը:

Մեր կրօնական պարտաւորութիւնները կատարած ենք ամենայն ճշգրտահաստեմամբ, մեր ուսանողութիւնը առաջնորդելով դանադան սրբալայրեր, թէ՛ հոգեպէս մխիթարելու և թէ՛ ազգային պարտականութիւն մը կատարած ըլլալու գիտակցութեամբ: Ըստ նախընթացի, երկիցս, Ս. Մնուշկին և Ս. Զատիկին,

մեր վարժարանի ուսանողութիւնը մասնակցեցաւ Ս. Հաղորդութեան Խորհուրդին, և այս առթիւ օտար վարժարաններու հայ ուսանողներն այ հրաւիրուեցան նոյն Խորհուրդին մասնակցելու:

Վրական և Ասեմախօսական հաւաքոյրներ. — Մեր ուսումնական աշխատանքներու կարգին, ըստ նախընթացի, զպրոցական աշխատանքներէ հտք, յամեր յատկացուցինք բանախօսական և ատենախօսական հաւաքոյթներու: Կրեթէ ամէն Ուրբաթ օր, զպրոցական դասընթացքներէ հտք, ունեցանք մասնաւոր հրաւիրեալներու, ինչպէս նաև սուտչիշներու և ուսանողներու կողմէ տրուած բանախօսական և ատենախօսական ձեռնարկներ, նիւթ ունենալով ազգային, գրական, գեղարուստական, պատմական և ընկերային հարցեր:

Մարզական կեանք. — Ուսումնական աշխատանքներու կողքին, հոգ տարուեցաւ աշակերտներու մարմնակրթութեան, մանչերու և աղջիկներու համար կահգմակերպելով ամէնօրեայ մարզալքի պահէն և դասարանային կամ միջմարզական ֆութպօլի, պասքէթպօլի, վօլիպօլի և փինկ-փօնկի մրցումներ: Այս տարի վարժարանէս ներս տեղի ունեցան ֆութպօլի, պասքէթպօլի, վօլիպօլի և փինկ-փօնկի միջդասարանային 32 խաղեր: 1963 տարւոյ Մայիս 19ին, փառանգաւորաց վարժարանի խաղավայրին վրայ, ժողովուրդի հոծ բազմութեան ներկայութեամբ, վարժարան ունեցաւ իր տարեկան զաշտահանդէսը, որ մեր երկսեռ ուսանողութիւնը՝ բաժնուած Արտուս և Մախս — մանչերու, Սեւան և Երևան — աղջիկներու, շորս մրցորդ խումբերու, ցուցաբերեց իր տարուան մը մարզական աշխատանքներուն արդիւնքը, չափական մարզանքի, մարմնակրթութեան, վազքի, ստուսի և այլ մրցումներու մէջ:

Մեր այս տարուան զաշտահանդէսին համար, երուսաղէմբանակ Տէմիրճեան եղբայրներ 150 մետալներով օժանդակեցին վարժարանիս: Այս առթիւ մեր մասնաւոր շնորհակալութիւնը կը յայտնենք կրթաւէր յիշեալ երկու եղբայրներուն:

Հայկական Երաժշտութեան դասընթաց. — Այս տարի ևս վարժարանէս ներս շարունակուեցաւ հայ երաժշտութեան ուսուցումը, ուսանողութիւնը հազորդ պահելու նպատակով հայ սոնձիկ երաժշտութեան գանձերուն, և նաև ճաշակ մը արթնցնելու համար անոնց մէջ, ընդհանրապէս երաժշտութեան հանդէպ 1963 տարւոյ Մայիս 23ին, փառանգաւորաց վարժարանի հանգիստարանին մէջ տեղի ունեցաւ Ս. Թարգմանչաց երկրորդական վարժարանի հինգերորդ տարեկան երգահանդէսը, որ ջերմապէս զնահատուեցաւ ներկայ բազմութեան կողմէ:

Ձեռագործային աշխատանքի և Տարեկան պարգևի. — Վարժարանիս զասացուցակին մէջ այս տարի ևս մասնաւոր պահեր տրամադրուած էին ձեռագործի և գծագրութեանը Ձեռային այս աշխատանքները վաճառքի գրուեցան ի նպատակ վարժարանիս կազմակերպուած 1963 Մայիս 25 և 26ի աւանդական պահարին, որ 281,625 Փիլիսի գումար շահ մը պահանջուց:

Այստեղ կ'արժէ մասնաւոր շնորհակալութեան խօսք ուղղել Վարժարանիս ուսուցչական կազմին, ինչպէս նաև երրուսուղէմարնակ Տիկիններու և Օրիորդներու յանձնախումբերուն, որոնք կատարեցին մեր պահարին նախապատրաստական ինչպէս նաև հետագայի անհրաժեշտ ամբողջ աշխատանքը: Մեր մասնաւոր շնորհակալութեան կ'արժանանան նաև այն բոլոր կազմակերպութիւններն ու անհատները, որոնք նիւթապէս կամ բարոյապէս օժանդակեցին մեր պահարին:

Ալտուսական արձուտ. — Այս տարի գրծարխտաբար ունեցանք միայն արեւոյշներ և արծուիկներ թիւով 75, այլ սղոց խուճերը գաղբիցան գոյութիւն ունենալէ, և աւիկա, որովհետև չկրցանք ունենալ կարող է յարմար սկսուտապետ մը սղոց համար, և երկբորդ՝ Վարժարանս չունէր սեղական և նիւթական այն յարմարութիւնները, որոնք զուգութիւն մարդական երեք միութիւնները կ'ընձեռն իրենց սկսուտաներուն: Այլ այլչեանց խուճերը շարունակեցին իրենց աճուն գոյութիւնը և առանց բացառութեան՝ իւրաքանչիւրը անոնցմէ ստացաւ ամբողջովին նոր համազգեստ:

Դրագարան. — Վարժարանիս այս բաժինը դարձեալ ճոխացաւ նոր հատորներով: Կրնանք բնի թէ այլևս մեր տրամադրելի բոլոր պահարանները լեցուեցան և Վարժարանիս ուսանողութիւնը մեծ չափով կ'օգտուի անոնցմէ: Այստեղ մասնաւոր շնորհակալութեան խօսք ունիմ Ամերիկեան Գեոգրաֆիական Օժանդակ Մշակութային Գրասենեակի Վարչութեան, որ տարւոյս ընթացքին 50 հատոր զանազան նիւթերու վերաբերեալ անդլերէն գիրքեր նուիրեց մեր գրագարանին:

Անհրաժեշտութիւններ. — Երկու տարիներու տեսչական փորձառութեամբ այս Վարժարանէն ներս, հասած եմ այն կերակացութեան թէ, մեր Վարժարանը ուսումնական մարզին թէ, մեր հասած է պատուարեր գիրքի մը, այլ պէտք ունի կարգ մը անհրաժեշտ միջոցներու, իր ապագայ բարեկարգ գոյութիւնը ապահովող:

ա. — Ծիւղաւազական. — Վարժարանիս շէնքը թէ արտաքինապէս կը պահէ իր արդիական տեսքը, այլ ներքինապէս պէտք ունի կարգ մը անհրաժեշտ նորոգութեանց, նախ պաշտպանելու համար աշակերտութիւնը ձմրան ցուրտին և ապա իր հանելի միջնորոտով հոգեբան-

որէն սղոցելու համար անոնց վրայ: Արգարև, Վարժարանիս դռներն ու պատուհանները և այլ ներքին յարմարութիւնները ամբողջական նորոգութեան շին ենթարկուած 1929էն, Վարժարանիս շինութեան թուականէն ի վեր, և այլևս նախկինները կարկոտեւելու ի վիճակի ալ չեն: Ամբողջական բրուժ մը ևս անհրաժեշտ է Վարժարանիս համար, նկատելով որ 13 տարիներէ ի վեր փճացած է նախկինը:

Նոյնպէս, Ուսուցչարանի, Գրասենեակի, Գրագարանի և Տարբալուծարանի պահանջները ամբողջացնելու համար հարկաւոր են Վարժարանէս ներս կարգ մը մասնակի շինութիւններ: Ուսուցչարանը օրինակի համար, որ կը գործածուի 25 ուսուցիչներու կողմէ և նաև կը ծառայէ որպէս գրասենեակ և գրագարան, ունի միայն 5x3 մէթր տարածութիւն մը. այլևս կրնաք երեւակայել խառնիճազան միջնորոտը և բոլոր անախորժ հետեւանքները, որ կրնան առաջ դառն մասն կացութեան մը իսկ տարբալուծարանը որ կը գործածուի մեր բարձրագոյն երեք կարգերու մտաւորապէս 45 ուսանողներուն կողմէ, որպէս բնագիտական և բնալուծական հետախուզութեանց վայր, ունի միայն 5x5 մէթր տարածութիւն մը, և իր ներկայ վիճակով երբեք յոյս չի տար նոր ճոխացումներու:

Վարժարանիս փոքրիկ, անձածկ խաղափայրը ևս պէտք ունի անհրաժեշտ լրացումներու, աւելի արդիւնաւոր մարդական կեանք մը ստեղծելու համար զպրօցէն ներս, և երկբորդ՝ խնայելու համար մեր ուսանողութեան, ձմեռանային անձրևոտ և պղպոթերուն զպրօցի շէնքին նրբանցքներուն մէջ պատսպարուելու անախորժութիւնը և Տեսչութեան ալ, այս իրօցութեան որպէս հետեւանք ստեղծուած բարգոյութեանց տաղտուկը:

բ. — Մեքենական. — Դարձեալ, որպէսզի Վարժարանիս Տեսուչը աւելի մօտէն կարենայ հետաքրքրուիլ զարտիթացքներով և իր աշխուրջ հսկողութեամբ աւելի արդիւնաւորութիւն զաստպահերը, Վարժարանս պէտք ունի Interconn մեքենայի մը: Այս նորաձեռութիւնը ներկայիս կը կիրարկուի օտար շատ մը վարժարաններու մէջ և ստացուած արդիւնքը պարզապէս նախանձելի է:

Նկատելով որ երուսուղէմահայ գաղութը հեռուէնէ կը տարածուի քաղաքին պարսպապատ մօտէն դուրս, և հեռաւարտ ծնողներ, խուսափելու համար հեռաւարտութեան պատճառով անախորժութիւններէն, իրենց զաւակները մօտակայ վարժարաններ կը սիրեն արձանագրել, և դարձեալ նկատելով որ այս ունակութիւնը գէշ հեռեւանք կրնայ ունենալ մեր մանուկներուն վրայ հայկական տեսանկիւնէ գիտուած, անհրաժեշտ է որ Վարժարանս ունենայ ինքնաշարժ մը, այդու պատեհութիւնը տալով հայ մանուկին հայ վարժարանի մէջ զաստիարակուելու:

Տակախին վարժարանն պետք ունի բնագրա-տական և քննարկական 20 հոգիներից զատա-բանի մը համար անհրաժեշտ կազմածի մը, որովհետև աշակերտութիւնը չզրկուի այդ գա-սերուն մտքածառական գիտութիւնէն, որուն վրայ առաւելաբար հիմնուած են ներկայիս վերայիշեալ դասընթացքները:

զ. — Գասխարակցական. — Պահանջկոտ մը բլլալու մտադախութիւնը չունի՛մ, երբ բսեմ թէ վարժարանս, նկատի ունենալով իր նրկ-բարձրական բաժին ունենալու և երկուս բլլա-լու հանգամանքը, անհրաժեշտաբար պէտք ունի երկու հոգեբան-մանկափարձ և մտքա-ուսուսացիչներու, որոնք սահմանափակ գա-սեր միայն պէտք է ստանձնեն վարժարանէս ներս, այլ իրենց աւագ պարտականութիւնը պէտք է բլլայ զբարձր իւրաքանչիւր աշա-կերպի ուսումնական, բարոյական և բնկերա-յին հարցերով, և առաջնորդել ուսանողը իր անհատական բոլոր տեսակի տկարութիւննե-

րէն և բարձր թիւերէն դուրս, այսպէսով անիմ-տարով մեղի ապագային ունենալու ոչ միայն ուսումնական՝ այլև հասարակչիւն գազար մը այլևայլ մարդերու մէջ: Ըստ իս, զպրոց-ներու զերբ ուսումնականներ պատրասակլ աւելի կը կայանայ հոգեկան արժէքներով և խացած մարդեր պատրասակլուն մէջ:

Այլ այս բոլոր պահանջները միամիտ յոյ-սեր մտալու գատապարտեալ կը մնան, եթէ կազմակերպութիւններ և անհատներ, արտա-սահմանի մէջ կամ այստեղ, չգիտնան անհրա-ժեշտութիւնը Հայ Գպրոցին, և անոր միջոցա-չրհրեն իրենց լուծմաները հայապահպանութեան ի սպաս: Ի զէպ, որքա՛ն պատշաճ է պատմա-գրին խօսքը երկուստեք, օժանդակողին և օ-ժանդակակալին. Վահման քաջաց զէնն իր-եանց:

Տեսնական. — Հետեւեալն է մեր վարժա-րանին 1962 Մայիս 1էն 1963 Յունիս 30ի չորհր-տասանամսեայ անտեսական ելեմտացոյցը:

ՄՐՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՆ ՎԱՐՎԱՐԱՆԻ ԵԼԵՄՏՆԱԿԱՆ

1962 Մայիս 1էն 22 Յունիս 1963

Ա) — Մ Ո Ւ Տ Ք

Արասանմանէն նոյնուուրբին (100 տարէն վար զրկուած անմասական նուէրներու գումար)	(81.902
Մալաթիոյ Կրթափրաց Միութենէն	94.905
Էդուարդ Փանոսեանէ	71.000
Նեան Իսկէնէրեանէ	178.000
Արամ Կիւլապեանէ	178.000
Կիլլապի Կիլլապեանէ Զօնէն	714.000
Հատրք Գարակէօզեան Հիմնարկէն	714.500
Օր. Համեստի Անթնեանէ	71.400
Հատրք Աթէեանէ	35.000
Հրանդ Ծաղիկեանէ	124.950
Համաերթասանայ Վերաշինաց Միութենէն	187.425
Գ. Կիլլապեան Հիմնարկութենէն — 1961-62 Տարեշջանի համար	535.500
Գ. Կիլլապեան Հիմնարկութենէն — 1962-63 Տարեշջանի համար	589.050
Հարաւային Ամերիկայի Հանգանակութենէն (ձեռամբ Տ. Կիւրեղ Վրդ.ի)	712.000
Աւակերաց բոսկիներէ	1750.000
Վանառեալ գրեականէ	282.895
Պազարէն գոյացած — 1961-62 Տարեշջանի	473.400
Պազարէն գոյացած — 1962-63 Տարեշջանի	409.985
Հանդէսներէ	65.500
Ուրուայէն նպաս	232.500

Համագումար Մ•ից. — Յ. Տիւար **8102.562**

Բ) — Ե Լ Ք

Ելից առաւելութիւն՝ Նախորդ Տարեշջանէն	633.707
Գրեական պիտոյ	105.415
Վանառեալի գրեական	226.605
Հանդէսներու ծախ	45.675
Պազարի ծախք — 1961-62 Տարեշջանի	101.295
Պազարի ծախք — 1962-63 Տարեշջանի	118.360
Մանր ծախք եւայլն	197.700
Կան-կարասեաց եւ այլ նորոգութիւն	89.010
Չեւագործի նիւթ	35.810

Բացառիկ ծախքեր	6.020
Ամսական պատկանություններ (Մինչև Յունիսի վերջը)	6701.500
Համագումար Ելից. — Յ. Տինար	8261.147
Մոսից. — Յ. Տինար	8102.562
Պիտեկի Բաց 1962 - 63 Տարեշրջանի (14 ամիս)	158.585

ՍՐԲՈՑ ԹԱՐԳՄԱՆՉԱՑ ՎԱՐԺԱՐԱՆԻ

Նուիրատուությանց լիակատար ցանկը

1962 Մայիս 1էն մինչև 1963 Յունիս 22

ՄԱՑԻՍ 1962	ՑՈՒՐ	Ց. ՏԻՆԱՐ
Տիկին Ազնի Հանրնյեանէ	25	8.860
Մալաթիոյ Կրատիրաց Միութենէն	135	47.250
ՅՈՒՆԻՍ 1962		
Տիկին Սարգիս Զարգարեանէ	50	17.720
» Զարլզ Աւագեանէ	25	8.860
» Մայրլ Սէյմուրէ	25	8.860
» Սարգիս Զարգարեանէ	25	8.860
» Անսրի Յակոբեանէ	25	8.860
» Պէրաթթընյանէ	50	17.720
» Ճօն Կարապետեանէ	25	8.860
ՅՈՒԼԻՍ 1962		
Հար. Ամերիկայի Նուիրակութենէ, ձեռամբ Տ. Կիրեղ Վրդ. Գաբրիկեանի	2000	712.000
Տիար Էդուարդ Փանոսեանէ	200	71.000
Տիար Նժան Իսկէնսէրեանէ	500	178.000
Տիար Արամ Կիլիսայեանէ	500	178.000
ՍԵՊՏԵՄԲԵՐ 1962		
Կիլիսայի Կիլիպէնկեան Հիմնարկէն	1000	356.500
ՆՈՅԵՄԲԵՐ 1962		
Հատրես Գառակէօղեան Ֆօնսէն	1000	357.000
Տիկին Թազունի Գանիէլեանէ	25	8.990
ԴԵՍԵՄԲԵՐ 1962		
Տիար Կարօ Գազազեանէ	25	8.750
» Վարդան Խաչիկեանէ	25	8.750
» Արեակ Օսապաշեանէ	25	8.925
» Ստեփան Բանիկեանէ	10 Աւսրլ. Ոսկի	7.200
Օրինոյ Համեսուրի Ամէրնեանէ	200	71.400
Տիար Գաբրիէլ Սիմոնեանէ	7 Կիլիպեան Ոսկի	6.860
ՅՈՒՆՈՒՐ 1963		
Տիար Սիմօն Շմառնեանէ	25	8.925
Մալաթիոյ Կրատիրաց Ընկ.էն	135	47.655
Ամերիկն Ֆէն-զ Ավ Տիար Միսրլ Իսթ-էն		10.000
Տիար Մարթին Արգարեանէ	25	8.900
» Աժոն Յովսէփեանէ	25	8.900
» Աղասի Այվազեանէ	25	8.900
Տիկին Ազնէ Գրլորեանէ	50	17.800
Հայ Ամերիկ. Վերեաններէ	25	8.900
Տիկին Զապէլ Պէլլերեանէ	50	17.800
» Ալիս Թաշեանէ	25	8.900
» Էլիզապէթ Պարոնեանէ	25	8.900
Տիար Արամ Եարսպէ		

	ՏՈՒՄ	Յ. ՏԻՆԱՐ
Տիար Հանրքս Աբէւեանէ	100	35.600
» Ռէնէպեանէ	25	8.900
» Իսահակ Հաքսաբեանէ	25	8.900
Տիկին Շնորհիկ Միխայէլեանէ	25	8.900
Տիար Կապար Ամպրոտեանէ	25	8.900
» Հմայեակ Տիգրանունի Սարգիսեանէ	25	8.900
Տիկին Մէրի Գալիքեանէ	25	8.900
Տիար Մարթին Ազնաւորեանէ	50	17.850
» Սարգիս Զարդաբեանէ	25	8.925
» Մայրը Սէյմաբէ	25	8.925
Տիկին Լիլի Գասպարեանէ	25	8.911
Հայր. Եկեղեցւոյ Կիրակնօրեայ Վարձ.Լն	25	8.911
Ս. Յովնաննէս Հայր. Եկեղեցւոյ Տիկնանց Միութենէն	25	8.911
Տիար Կապար Հիմայեանէ	25	8.725
ՓԵՏՐՈՒՄ 1963		
Տիար Սեդրակ Սուրբանեանէ	25	8.800
» Սիմոն Նինկեօզեանէ	35	12.400
Տիկին Ովաննա Տ. Յակոբեանէ	25	8.900
» Ռուբն Ապանեանէ	25	8.900
Սրլիի Հանրնիլեանէ	25	8.900
Տիկին Ռ. Կուլտէ	25	8.900
» Եւփիմէ Գասպարեանէ	25	8.900
ՄԱՐՏ 1963		
Տիկին Մէտինիպէ Թիմուրէ	25	8.925
Զմեկածազի Հայրենակցական Միութենէն	50	17.850
Տիար Աւեիս Սվանեանէ	25	8.925
» Հրանդ Իսաղիլեանէ	350	124.950
» Ճօն Պօյանեանէ	15	5.375
Օրինդ Սառա Ապանեանէ	25	8.925
ԱՊՐԷԼ 1963		
Տիար Ալպերք Փարիջանեանէ	25	8.925
» Երուանդ Յակոբեանէ	25	8.925
» Յովնաննէս Պէրպէրեանէ	25	8.925
Համասերասանայ Վերաժիանց Միութենէն	525	187.425
Տիար Մինրան Ալբունեանէ	15	5.355
Տիկին Ազնիւ Հանրնիլեանէ	25	8.925
Տիար Յակոբ Պոնիգանեանէ		10.000
Հայ Կին Ակումբէ	50	17.850
Տիար Զարլզ Աւագեանէ	25	8.925
» Զարլզ Յակոբեանէ	25	8.925
Տիկին Պէրթա Թրէյսիէ	50	17.850
» Ճօն Կարապետեանէ	25	8.925
ՄԱՅԻՍ 1963		
Օրինդ Լէլլա Գարակէօզեանէ (Հանրքս Գարակէօզեան)	1000	357.500
Կիւլլապի Կիւլպէնիկեան Հիմնարկէն	1000	357.500
Յովակիմ - Աննա Կիրակն. Գպրոցէն	80	28.600
Տիար Ճօն Մ. Սեփանեանէ	75	26.812
Եանկ Ռիմբրոզ Կիլս Ավ Արմինիլն Զորշ.Լն	25	8.937
ՅՈՒՆԻՍ 1963		
Գ. Կիւլպէնիկեան Հիմնարկէն (1961 - 62ի համար)	1500	535.500
Գ. Կիւլպէնիկեան Հիմնարկէն (1962 - 63ի համար)	1650	589.500
Տիկին Մաքրունի Միխայէլեանէ	25	8.925

Համագումար՝ Յ. Տինար

4888.232

Շնորհակալիք. — Տեսչութեան և ուսանողութեան կողմէ խորապէս շնորհակալութիւն կը յայտնենք այն բոլոր նախարարներուն, որոնք շուրջիցին անառնելի հայ մանուկին դաստիարակութեան հարցը, և նիւթական օժանդակութեամբ գրապէս պատասխանեցին մեր գանապան առիթներով ուղղած կոչերուն: Թող Ամենակալն Աստուած բարք և առողջ պահէ յիշեալ նախարարները, որովհետեւ շնորհան իրենց լուծանքը ձգել հայ մշակոյթի ծաղկման գանձանակին մէջ:

Մեր շնորհակալութեան մասնաւոր խօսքը կ'երթայ առաջին առթիւ Գայուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, որովհետեւ սոյն աղագագործան կազմակերպութիւնը 1961-62 և 62-63 զգրոցական տարեշրջաններու համար, վարձարանիս կարօտ ուսանողաց սնունդին բրաւ 3150 տոլարի օժանդակութիւն մը: Թող Տէրը կը կրկնային փառքին արժանացնէ Գայուստ Կիւլպէնկեան գերդաստանի հին և նոր բոլոր ննջեցեալները, և երջանկութիւն ու բարք կեանք պարգեւէ սոյն գերդաստանի ի կեանս եղող բոլոր անդամներուն, ինչպէս նաև Պատուաւորան Հիմնարկութեան ամբողջ անձնակազմին:

Շնորհակալութեան մասնաւոր խօսք ունինք նաև Հասարակ Գարակէօզեան Հիմնարկութեան և անոր ներկայացուցիչ ազգաշէն Յր. Լէյլա Գարակէօզեանի, որովհետեւ սոյն աղանակին կազմակերպութիւնը 1961-62 և 62-63 զգրոցական տարեշրջաններու համար իր կատարած 2000 տոլարի նուիրատուութեամբ վարձարանէն ներս շարունակեց պահել երկրորդական դասարաններէն մին, ի յիշատակ հանգուցեալ Հասարակ Գարակէօզեանի: Թող Ամենակալը իր յոյսերուն արժանացնէ յիշեալ հանգուցեալը, և իրենները առատացնէ իր շնորհներով:

Նմանապէս Տեսչութեան և բարերարեալ ուսանողներուն կողմէ մասնաւոր շնորհակալութիւն կը յայտնեմ Կիւլլապի Կիւլպէնկեան Հասարակութեան, որովհետեւ սոյն պատուական կազմակերպութիւնը շարունակեց պահել մեր վարձարանէն ներս երկրորդական դասարան մը, 1961-62 և 62-63 զգրոցական տարեշրջաններու համար իր կատարած 2000 տոլարի նուիրատուութեամբ: Ամենակարողը թող կրկնային սեռութեան արժանացնէ Կիւլլապի Կիւլպէնկեան գերդաստանի բոլոր ննջեցեալները և իր բարիքներով ճոխացնէ Կիւլլապի Կիւլպէնկեան Հասարակութեան ամբողջ անձնակազմը:

Կանխաւ շնորհակալութիւն կը յայտնենք նաև վարդանանց Ասպետներու Ամերիկահամ կազմակերպութեան, որ խոստացաւ իր տարեկան 1000 տոլարի յատկացումը շարունակել վարձարանիս:

Նմանապէս կանխաւ շնորհակալութիւն կը յայտնենք Գարագասարնակ Հրանդ, Հերամ և Թուուլ Թաղիկեան Եղբայրներուն, որոնք իրենց գերդաստանի ննջեցեալներուն յիշատակին

տարեկան 1050 տոլարի օժանդակութեամբ խոստացած են ամբողջ գասարան մը պահել մեր վարձարանին մէջ, և որոնցմէ մին արգէն իսկ դրկած է իր բաժին 350 տոլարի գումարը:

Տեսչութեան և ուսանողութեան զգացումը շնորհակալութիւնը կը յայտնենք նաև Ամերիկայի Համասերաստանայ վերաշինաց Միութեան, որ այս տարի ևս բնդառաջելով մեր խնդրանքին, շարունակեց իր 725 տոլարի տարեկան յատկացումը մեր վարձարանին, սատարելով մեր կրթական այս գործին, իր նկատմամբ մեր ունեցած երախտագրական զգացումը վերանորոգելով մեր մէջ:

Երկիցս երախտագրատ ենք նաև Ամերիկաբնակ Տեսքը Նշան Իսկէնտէրեանի և Արամ Կիւլտալեանի, որոնք վարձարանիս ունեցած անսեռական ստղծագոյթի մէկ շրջանին, իրենց եղած առաջին իսկ յիմունքին գրապէս պատասխանեցին, 500 աղան տոլարի առատանն նուիրատուութեամբ: Թող Բարձրեալն Աստուած իր շնորհներով լիացնէ զիրենք:

Մեր շնորհակալութեան զգացումները արտայայտելէ ետք, երբ այս մը կը նստած ենք, կ'անդրադառնանք որ զոս բոլոր նուիրատուութիւնները անհրաժեշտ և ցանկալի թէև, այլ ամուր յեցակ մը չեն մեր նոր յոյսերուն, եթէ շրջայ Ս. Աթոռին անհրաժեշտ հովանին մեր վրայ տարածեալ:

Սրբազան Նայր, այս վարձարանը ծլարձակեցաւ 2եղմով գլխաւորուած Ս. Յակոբեանց Միարանութեան խնամքին տակ: Ս. Աթոռին նիւթական անցկալի շրջաններուն, ան ևս թեքեցաւ իր թերաբողոք յողունին վրայ, այլ տակաւ իր նիւթական կայունութիւնը գտնող այս հաստատութեան հետ, ան ևս պիտի աւշաւորուի և պտղաբերի: Մեր յոյսերը կը ճիւղաւորուին միմիայն այս Տուռին բունին վրայէն: Որպէս հարազատ բարունակ մը, Սրբոց Թարգմանչաց վարձարանը պիտի ըլլայ այս Աթոռին խաչն ու պարձանքը միանգամայն:

Այժմ 2եր Ամենապատուութեան կը ներկայացնեմ մեր վարձարանին ներկայ տարւոյս հունձքը եղող ինը շրջանաւորաւ շրջանաւորուհիները և վարձարանիս ուսման և վարուց մէջ յառաջադէմ ուսանողները, և կը խնդրեմ որ անոնց վկայականներուն և մրցանակներուն հետ շնորհէք նաև 2եր հայրական օրհնութիւնները, որպէսզի անոնք՝ բոս իրենց խոստման, մասն հաւատարիմ այն ոգիին որ ջամբուցեալ իրենց այս վարձարանին մէջ և ապրին որպէս պարկեշտ մարդեր և անխորհ հայեր, և միշտ հպարտ զգան աշակերտած ըլլալուն համար Ս. Աթոռոյս կողմէ հովանաւորեալ Ս. Թարգմանչաց վարձարանին:

Մատչելով ի համբոյր 2եր Ս. Աջոյն խոնարհ սիրով
ՓԱԹԷՆ ԱՅՂ. ԱԻԵՏԻՔԵԱՆ
 Առժմ. Տեսուչ
 Ս. Թ. Երկրորդական վարձարանի

ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՍՈՒՐԲ ԱԹՈՒՈՅՍ ՀՈՎԱՆԻՆ ՆԵՐՔԵԻ

Ա. - ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԿԱՒԱԳԱՎ

Ուրբաթ, 12 Յուլիսի երեկոյան ժամերկութիւնէն եւ երկօրեայ Առաքելոց յիշատակի նախասօնակէն ետք, Ս. Յակոբեանց Մայր Տանարին մէջ, Լուսարարապետ Գեորգ. Տ. Հայրիկ եպս. Գործարանի չորս աստիճանները շնորհեց ժառանգ. Վարժարանի 28 սաներուն, որոնց կ'ընկերանար նաեւ Ս. Գրայազարի մասրան պահապան Միաբան Տր. Ջաւէն Ասոյեանը: Ապա կատարուեցաւ Սուրբ Կառապետական կոչման արարողութիւնը Ս. Արտոյո Ղնձայարանի Ուրարակի ուսանող-

ներէն Տր. Հայրապետ Թովաթեանի, Տր. Յովնաննէս Ղարիպեանի եւ Տր. Յովնաննէս Այվազեանի: Ղնձայեանները ծննդոյ յառաջացան Գասի մուսէկն եւ Ձեւնադրիչ Սրբազան Հորմէն ստացան կիսասարկաւազութեան աստիճան: Արարողութեանց խորսուիլակն էր ժառանգ. Վարժարանի եւ Ղնձայարանի Տեսուչը՝ Հոգ. Տ. Յակոբ Վրդ. Վարդանեանը, իսկ աղբյւրեականները՝ Տ. Կիւրեղ Վրդ. ու Տ. Արեակ Աբեղան: Ղնձայեանները ապա, կարճի բազմութեամբ իրենց բեւերուն, մեկնեցան Ս. Յարութեան



Ժառանգաւորաց Վարժարանի եւ Ղնձայարանի հինգ ուրարակի սիրացուները, իրենց Հոգ. Տեսուչ Յակոբ Վրդ.ի հետ:

Տանար, մասնակցելու Տնօրինական Ա. Տեղացի քափօրին:

Յաջորդ օր, ի ժամ Ա. Պատարազի, Ս. Գլխադրի մասրան առջև, երևն ալ ձեռնաբուրեցան Աւագ Սարկուազ, ձեռամբ Լուսաւարապետ Գեորգ. Սրբազան Ըօր: Արտալոյ կր պանը երբ բնծայեալները ձեռնաբարձ կը դառնային ժողովուրդին, ի նշան աշխարհիկ հրաժարման: Նկեղեցիկ լեցուն կը նուազացեալ ժողովուրդով, ինչպէս նաեւ բնծայեալներու բնական կարողաներով, բաշխապէս ժամանած Լիբանանէն եւ Արաբիայէն: Նորբնծաները անմիջապէս սկսան սպասարկել Ա. Պատարազի խորհուրդին:

Ստորեւ՝ իրենց կենսագրութիւնները, հաստատօս գիծերու մէջ: —

Հայրապետ Արկ. Թօփալեան ծնած է Պէյրութ, 16 Մարտ 1940ին: Նախնական կրթութիւնը ստացած է Պէյրութի Լուսինեան Ազգային Վարժարանին մէջ, որուն Ե. դասարանը աւարտելէ ետք ժառանգաւոր արձանագրուած է 1953ի Սեպտեմբերին:

1956ին ներառուած Գեորգեան, ասին մը Անթիպատի Գեորգեանէն ներս շարունակած իր ուսումը եւ ապա՝ 1960ին վերադարձած Ս. Արոս եւ աշակերտած Ընծայութեանին:

Յովհաննէս Արկ. Ղարիպեան ծնած է Հալեպ, 12 Ապրիլ 1937ին: Նախակրթութիւնը ստացած է սեղուցն Վարդանանց վարժարանին մէջ եւ բնագումարս եղած 1952ին: Ապա ննտուած կեանքի ապարեզը եւ ինքնագարգացումով հասած ուսումնական որոշ աստիճանի մը: 1961ին բնգումուած Ընծայութեանի սան եւ յաջողութեամբ աւարտած շրջանը:

Յովհաննէս Արկ. Այվազեան ծնած է Պէյրութ, 5 Յունուար 1945ին: Նախնական կրթութիւնը առած է ժնկովայրի Աբգարեան Ազգային Վարժարանին մէջ, որուն Ե. դասարանը աւարտելէն անմիջապէս ետք ժառանգաւոր Սան արձանագրուած է 1956ին: 1961ին աւարտած է ժառանգաւորացի բնագումը եւ այժմ Ընծայութեանի Բ. աստիճանը, եւ կը շարունակէ իր կրթական ուսումը:



Չորս նորբնծաները երբ կը հրաժարին աշխարհէն, բնգումնելու համար Ասուածային եւ Երկնաւոր Շնորհքը:

**Բ. — ՉԵՌՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՉՈՐՍ ԱՐԵՂԱՆԵՐՈՒ**

21 Յուլիս, Վարդավառի Կրակիին, Ամեն. Ս. Պատրիարք Հայր Ս. Յակոբեանց Մայր Տանարի Աւագ Սեղանին վրայ հանդիսաւոր Ս. Պատարագ մատոյց եւ կուսակցի տանայ ձեռնադրեց Ս. Արոսոյս Բնծարանի դասընթացները բոլորած չորս Սարկաւազները՝ Վարդան Սրկ. Շամկեան, Պետրոս Սրկ. Աղոյեան, Հայրապետ Սրկ. Թովմարեան եւ Յովնանէս Սրկ. Ղարիպեան:

Կոչման արագրաւ արարողութիւնը կ'ստարուեցաւ Շաբաթ, երեկոյեան ժամեղութեան եւ հանդիսաւոր նախասօնակէն եւ: Գործը ընծայեալները ձեռագնաց յառաջացան եկեղեցւոյ դռնէն մինչեւ դասը, ուր բազմած եւ ձեռնադրիչ Ամեն. Ս. Պատրիարք Հայրը: Խորհրդակցեալ եւ Կուսարարապետ Գեորգ. Տ. Հայրիկ Նպս.: Բնծայեալները հետեւիկաներէ հրաժարելէ եւ եկեղեցւոյ Սր-

բազան Հայրապետներուն աւակներէլ ուխտեալ եւ արտասանեցին Հայց. եկեղեցւոյ ուղղափառ դաւանութեան հանգանակը:

Յաջորդ օր, Չեռնադրութեան խորհուրդը կատարուեցաւ սպաւորիչ հանդիսաւորութեամբ: Քահանայական զգեստի զանազան մասերու սրչութիւնը իւրայատուկ աղօթքներով աւարտելէ եւ, վարագուրուեցաւ Աւագ Սեղանը, մինչ դպիրներ սկսան երգել «Խորհուրդ խորինը, դառն ու արտառուչ: Երբ Ս. Սեղանը բացուեցաւ՝ ընծայեալները հանայական լիւր զգեստաւորուով շարուած էին արդէն բեմին ձախակողմը: Սեղան կը բերուի Ս. Միլաոնը, զոր Ս. Պատրիարք Հայրը, «Առաքելոյ աղանոյ» շարակցի երգեցողութեամբ, կը հեղու ոսկեայ ընդունարանի մը մէջ: Օծուած նուիրական պահուն, Վարդան Սարկաւազ կը վերակոչուի Տ. Դանիէլ Աբղ., Պետրոս Սարկաւազ՝ Տ. Սամուէլ Աբղ., Հայրապետ Սարկաւազ՝ Տ.



Չորս նորընծայեալ, քահանայական զգեստաւորուով՝ պատարագ, ընդունելու Ս. Միլաոնի օժուած եւ իրենց նոր անունները:

Վահան Աբղ., իսկ Յովնանեա Սարկաւագ՝
 Տ. Տաթև Աբղ.: Ապա Ս. Պատրիարքը կու
 տայ նորընծաներուն իշխանութիւն՝ մատու
 ցանելու Սուրբ եւ Անճան Պատարագը: Անկէ
 անդին կը շարունակուի Ս. Պատարայր,
 սկսելով «Աղջոյն»էն, երբ նախ Պատրիարք
 Սրբազանը կը համբուրէ օծեալ նակասն ըր
 իր ձեռնասուցներուն, եւ ապա եկեղեցական
 դասը ամբողջ բեմ բարձրանալով, կը համ
 բուրէ միառնատօմ նակասներն ու ձեռները
 նորընծաներուն: Իսկ Ս. Պատարագի արտ
 րին, եկեղեցին լեցնող հոծ բազմութիւնը
 կարգաւ կը մօտենայ համբուրելու օծեալ ա
 ջերը նորընծաներուն, երբ անոնք դասին
 մէջ, լսելեայն կը վերձանեկին իրենց առջեւ
 բացուած Ս. Աւետարանները:

Երեկոյեան ժամերգութենէն ետք կատար
 ւուցաւ վերարի սրշուրեան կարգը: Նորըն
 ձաներ, սարկաւագական ջրուներ իրենց
 զրոյթներուն, Աւագ Սեղան բարձրանալով
 ձունկի կուգան Ս. Պատրիարք Լօր առջեւ ու
 երկարօտեւ աղօթքներէ եւ Ս. Գրոց ընթեր.

ցումներէ ետք կ'ընդունին անկէ վերարք,
 ներկանեաւն հետաքրքիր եւ անձկայի նայ
 ուածներուն տակ: Ապա կը բարձրանան
 Պատրիարքարան, ուր կը լուսանկարուին
 Չեանադիչ Ս. Պատրիարք Լօր հետ:

Նորընծաները անկէ անմիջապէս ետք
 մեկնեցան Ս. Յարութեան Տաճար, ուր պիտի
 անցնեն իրենց հառաւանքի տոյսեր, ուսա
 նելով Ս. Պատարագի կարգերը, առաջնորդու
 րեամբ Լոգօ. Տ. Կիւրեղ Վ.Բ. Գաբրիէանի:

Ստորեւ՝ կենսագրութիւնները նորընծա
 ներուն: —

ՀԱԳՇ. Տ. ԳԱՆԻԷԼ ԱԲՂ. ՇԱՄԼԵԱՆ
 ծնած է Լալէպ՝ 1930ին: Նախնական կրթ
 րութիւնը ստացած Լալէպի Ազգային Մե
 տրոպեան Վարժարանին մէջ, որուն ընթացք
 աւարտած 1946ին: Մինչեւ 1956 նետուած է
 ապրուստ օսանելու առարեզը, միջոց հետ
 մաս սակայն հոգևոր կեանքի եւ ինճնա
 զարգացման: Վարած է Լալէպի Կիրակեօր
 եայ զգրոցներու մէջ ուսուցչութեան պատ.



Չեանադիչ Սրբազան Պատրիարք Լայրը եւ ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի Տեսուչ
 Հոգեւորն Տ. Յակոբ Վ.Բ. Գր. Նորընծայ Արեղաներուն հետ:

սօն: 1956ի Հոկտեմբերին անցած է Հայաստան, Ս. Էջմիածնի Հոգևոր ձեռնարանի իբրեւ սան: 1957ի Ս. Սեփանոսի սօնին ՍարՀ կառազ ձեռնադրուած: ձեռնարանի ուսման շրջանը աւարտած 1961ին էւ եկած Հալեպ: 1962ի Ապրիլին կ'ընդունուի Երուսաղէմի մե Ընծայարանի իբրեւ սան, եւ փորձի շրջանէ մը ետք կը դառնայ Միտրան Ս. Արսոսոս եւ աւելի քան մէկ տարուայ իր կենդանով ցոյց կուտայ համեմատ եւ անարժեք ծառայութեան ոգի մը:

ՀՈԳՇ. Տ. ՍՍՄՈՒԷԼ ԱԲՂ. ԱՂՈՅԵԱՆ
 ծնած է Հալեպ՝ 1940ին: Նախնական կրթութիւնը ստացած է Հալեպի Սանտիէան Ազգային Վարժարանին մէջ, որը աւարտած է 1956ին եւ անմիջապէս անցած Երուսաղէմ իբրեւ սան ժառանգաւորաց Վարժարանին, որուն ընթացքը աւարտած է 1960ին եւ ՍարՀառազ ձեռնադրուած Օգոսոս ամսուն: Անկէ ետք հետեւած է Ս. Արսոսոս Ընծայարանի եւսմանայ դասընթացներուն:

ՀՈԳՇ. Տ. ՎԱՀԱՆ ԱԲՂ. ԹՕՓԱԼԵԱՆ,
ՀՈԳՇ. Տ. ՏԱԹԵՒ ԱԲՂ. ՂԱՐԻՊԵԱՆ,

Տեսնել կենսագրական գիծերը ՍարՀառազայ ձեռնադրութեան բաժնին մէջ, էջ 215:

ՈՒՐԱՐԻ ՏԵՐԶՈՒԹԻՒՆ

ԳԵՐԵ. ԼՈՒՍԱՐԱՐԱՊԵՏ Ս. ՀՕԸ ԶԵՈՒՄԻ

ժառանգաւորաց Վարժարանի եւ Ընծայարանի 1962-63 տարեշրջանի Գ. դասարանի չորս սաները, յաջողութեամբ աւարտած ըլլալով իրենց շրջանը, Վարժարանի Հոգ. Տեսչին կողմէ տեղեկագրով մը ներկայացուցան Անեն. Սրբազան Պատրիարք Հօր, եւ նկատի առնելով անոց փոք տարիները, յարժար դաստեղատ Ռուբ Էնրհել անոց, արդեազի որոշ շրջանի մը պատասխանեցնէ ետք կարենան արժանանալ ՍարՀառազական ձեռնադրութեան:

Ստորեւ կուտանք անոց անուններն ու հակիրճ կենսագրականները: -

Տրց. Գրիգոր Մովսէսի, ծնած Պէյրութ 1947ին: Նախնական կրթութիւնը առած տեղւոյն Մեսրոպեան Ազգային Վարժարանին մէջ, որուն շրջանը աւարտելէ ետք, 1961ի Օգոսոս 31ին կուգայ Երուսաղէմ եւ յետ քննութեան կը դառնայ ժառանգ Վարժարանի Գ. դասարանի սան:

Ս. ՅԱՆՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

● **Գշ. 3 Յուլիս.** - Քարգմանչաց Նախատեսակին ի Ս. Յակոբ Նախագահեց Լուսարարացեալ Գերշ. Տ. Հայրիկ եպօս:

● **Եշ. 4 Յուլիս.** - Ս. Քարգմանչաց Վարդապետաց մեքոց Սանակայ եւ Մեսրոպայ (Տոն ազգային): Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ պատարագեց, ըստ սովորութեան, Ս. Քարգմանչաց Երկր. Վարժարանի Տեսչը՝ Հոգշ. Տ. Կիրակ:

Տրց. Խաչիկ Երէցեան, ծնած Երուսաղէմ 1946ին: Նախնական կրթութիւնը առած տեղւոյն Ս. Քարգմանչաց Վարժարանին մէջ, որուն է. դասարանի ընթացքը 1959ին աւարտելէ ետք, կրօնաւորելու փափակ մըրուած կը մտնէ ժառանգաւորաց Վարժարան եւ կը դառնայ Ա. դասարանի սան:

Տրց. Յարութիւն Քօփայեան, ծնած Պէյրութ 1945ին: Նախնական կրթութիւնը առած է Երէճիէի Ս. Յակոբ Վարժարանին մէջ, որուն է. դասարանը կ'աւարտէ 1961ին եւ նոյն տարուայ Օգոս. 31ին Ս. Արսո կուգայ եւ յետ քննութեան կը դառնայ ժառանգաւորաց Վարժարանի Գ. դասարանի սան:

Տրց. Կարապետ Տօնիկեան, ծնած Երուսաղէմ 1946ին: Նախնական կրթութիւնը առած տեղւոյն Ս. Քարգմանչաց Վարժարանին մէջ, որուն Նախակրթարանի բաժնի 1960ին յաջողութեամբ աւարտելէ ետք, կրօնաւորելու փափակով կը մտնէ ժառանգ Վարժարան եւ կը դառնայ Բ. դասարանի սան:

Սոյն չորս սաներուն հետ Ռուբ Էնրհել անու Տրց. Տրիան Մամուրեան, որ ծնած է Քէլմայրին (Ամերիկա) 1934ին. նախնական կրթութիւնը առած է Արլինկըքնի Քրօզով դպրոցին մէջ, ապա երկրորդական ուսումը շարունակած է Լէնկախիլըքնի Փօլէնին մէջ որուն շրջանը 1952ին աւարտելէ ետք Պատրիկ Եանիվեարիին մէջ շարունակած է իր համալսարանական ուսումը, որուն շրջանը աւարտած է 1959ին: Կրօնաւորելու փափակ մըրուած 1962 Հոկտեմբերին կուգայ Երուսաղէմ, եւ կը հետեւի հայեւեանի, հայկաբանական եւ Ս. Գրեկան դասընթացներու իբրեւ ազատ ուսանող:

Վրդ. Գարեկեան: Հոգշ. Հայրը խօսեցաւ նաև կուս քարոզ մը, յայտնելով թէ Ս. Հոգիին կենսապարգև ներգործութեամբ էր որ իրա- գործութեան Գրեբու Գիւտին և Ս. Գրքի Թարգ- մանութեան իրաւաւ ըստ յոյժ զժաւարին աշխատանքները:

● Եր. 6 Յուլիս. — Ամեն. Ս. Պատրիարք Հայրը նախագահեց Մայր Տաճարին մէջ պաշ- տուած նախատօնակին:

● Կիր. 7 Յուլիս. — Գիւտ Տիոյ Ս. Աստու- ծածի: Ս. Պատարագը մատուցուեցաւ Գեթսե- մանի Ս. Աստուածածնայ Տաճարին մէջ, Ս. Կուսի գերեզմանին վրայ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր: Երթու գարձի Թա- յորներուն նախագահեց Գերշ. Տ. Սուրէն Արքեպս. Քէմհանեան:

● Ուր. 12 Յուլիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եպս.: Ապա կատարուեցաւ դպրու- թեան և կրասարկաւագութեան աստիճաննե- րու տըւումները:

● Եր. 13 Յուլիս. — Ս. Սեղոսեան առաջնացն Բիւսոսի: Ս. Գլխադրի մատրան մէջ պատարա- գեց Հոգշ. Տ. Արշակ Արդ. Խաչատուրեան: Ս. Պատարագի ընթացքին կատարուեցաւ Սար- կաւագական ձեռնադրութիւն (տես էջ 214):

● Կիր. 14 Յուլիս. — Բարեկեցողն Վարդա- վառի պանոց: Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Վաչէ Արդ. Իգնա- տրոսեան:

● Ուր. 19 Յուլիս. — Նախատօնակը պաշ- տուեցաւ Մայր Տաճարին կից՝ Ս. Էլմիածին մատրան մէջ: Հանդիսագետն էր Գերշ. Տ. Սուրէն Արքեպս.:

● Եր. 20 Յուլիս. — Յիւսուակ Տապանակին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Էլմիածին մատրան մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Կոմի- տաս Արդ. Պատուէրեան:

— Ամեն. Ս. Պատրիարք Հայրը նախագահեց Մայր Տաճարին մէջ պաշտուած Այլակերպու- թեան մեծահանգէս նախատօնակին և անոր յաջորդող Տեառնեղբոր գահակալութեան յի- շատակի հանդիսութեան: Ապա կատարուեցաւ քահանայական կոչման արարողութիւնը, որմէ ետք Միաբանութիւնը յորհնեցէք զՏէր Հարա- կանը երգելով բարձրացաւ Պատրիարքարան:

— Իրիկնաղէմին, Մայր Տաճարին մէջ կա- տարուած ընկեցէտի և Հովնան կարգերուն նախագահեց Գերշ. Տ. Սուրէն Արքեպս.:

● Կիր. 21 Յուլիս. — ՎԱՐԳԱՎԱՌ (Այլակեր- պութիւն Տեան): Ամեն. Ս. Պատրիարք Հայրը օրուան հանդիսաւոր Ս. Պատարագը մատուց Մայր Տաճարի Աւագ Սեղանին վրայ և կուսա- կրօն քահանայ ձեռնադրեց Ս. Աթոռոյս Ընծա- յարանի չորս սրակաւագները (տես էջ 216):

— Կէսօրէ ետք, Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եպս. նախագահեց Մայր Տաճարին մէջ պաշտուած Անդաստանին: Իսկ ժամերգու-

թենէն ետք, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը կա- տարեց նորընծաներուն վեղարի տըւումները:

● Բշ. 22 Յուլիս. — Տիւրքալ մեղիոց: Մայր Տաճարի Ս. Գլխադրի մատրան մէջ պատարա- գեց Հոգշ. Տ. Յովսէփ Վրդ. Մամուր: Ապա, Գերշ. Տ. Սուրէն Արքեպս. նախագահեց հոգե- հանգստեան կարգերուն, պաշտուած նախ Մայր Տաճարին մէջ, ապա Տաճարի գաւթը և ամենէն ետք Զամ-Թաղի գերեզմանավայրը:

● Գշ. 23 Յուլիս. — Կէսօրէ ետք ժամը 4ին, Ս. Յարութեան Տաճարին ներս կատարուեցաւ Տնօրինական Սրբատեղեաց այցելութեան բա- ցասակի Թափօր, Լիբանանէն և Սիւրբայէն ժա- մանած նորընծայ արեղաներու ընտանեկան պարագաներուն և այլ ուխտաւորաց համար: Թափօրի իւրաքանչիւր հանգրուանին, Թափօ- րապետ Հոգշ. Տ. Կիրեղ Վրդ. Գարեկեան ուխտաւորներուն առաւ Ս. Տեղեաց վերա- քերեալ լուսարանութիւններ:

● Ուր. 26 Յուլիս. — Նախատօնակին ի Ս. Յակոբ նախագահեց Լուսարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եպս.:

● Եր. 27 Յուլիս. — Ս. Բաղէտի առաջնացն և Սեղոսեան կուսին: Ս. Պատարագը մատուցուե- ցաւ ի Ս. Գլխադրի ժամարարն էր Հոգշ. Տ. Արշակ Արդ. Խաչատուրեան:

● Կիր. 28 Յուլիս. — Ս. Պատարագը մա- տուցուեցաւ ի Ս. Յարութիւն, Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ մէջ: Ժամարարն էր Հոգշ. Տ. Կիւ- րեղ Վրդ. Գարեկեան:

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Ի

● Բշ. 8 Յուլիս. — Ուստ էլ Գրիթի ջութին Երուսաղէմ բերուելուն առթիւ, Վսեմ. Կառա- վարչին կողմէ կատարուած բացման հանդի- սութեան ներկայ եղան Հոգշ. Տ. Կիրեղ Վրդ. Գարեկեան և Տիար Կարպիս Հինգլեան:

● Կիր. 14 Յուլիս. — Յրանալի ազգային տօնին առթիւ, Յրանալեան Ընդհ. Հիւպատո- սին կողմէ, Ամպաստօր պանդոկի մէջ տըր- ուած ընդունելութեան ներկայ եղան Լուսա- րարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եպս. Ասլանեան և Տիար Կարպիս Հինգլեան:

● Եշ. 18 Յուլիս. — Սպանիոյ ազգային տօնին առթիւ, Սպանիական Ընդհ. Հիւպատո- սին կողմէ, իրենց Հիւպատոսարանին մէջ տըրուած ընդունելութեան ներկայ եղան Լու- սարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եպս. Ասլանե- ան և Տիար Կարպիս Հինգլեան:

● Եր. 20 Յուլիս. — Պելճիքայի ազգային տօնին առթիւ, Պելճիքական Ընդհ. Հիւպատո- սին կողմէ, իրենց Հիւպատոսարանին մէջ տըրուած ընդունելութեան ներկայ եղան Լու- սարարապետ Գերշ. Տ. Հայրիկ Եպս. Ասլանե- ան և Տիար Կարպիս Հինգլեան:

ՅՈՎ, ՀԱՆՆԷՍ ԻԳ. ՊԱՊ

Աւագանի անունով Անճէլօ ծիուզէփիէ Ռոնքալլի ծնած է 25 Նոյեմբեր 1881ին, Իտալիոյ Տիւսուր, Սօթթօ իլ Մօնթէ աւան, Ալպիան լեռնաշղթայի սկզբնաօրոյթեան:

Ընտանեօր փոքր ազարակապաններ էին, աշխատանքի լծուած: Երեկոյեան ա դօթբէն յետոյ, ծերունի հօրեղբայր մը Ս. Գիրը կը կարդար, եւ երկար ատեն այսպէս զարթուելով, Անճէլօ մարմնով առողջ եւ զգացումով փափուկ, առանձնանալ սիրեց ընթերցման մէջ, ու ծագում առաւ դանդաղ բայց ապահով կրօնաւորելու իր փափաքը:

Մօտերը դպրեկանք մը կար, բայց սույ էր կրթութեան սակը: Ինք տարեկանին կը յանձնուի մերձակայ գիւղի կրօնաւորին՝ լատիններէն սորվելու: Շրջան մը ետք իր ընտանիքը մեծ զոհողութիւններով զինք կը զրկէ Պէրկամոյի դպրեկանքը, ուրկէ քիթ տարիներ յետոյ կտակէ մը օգտուելով Հոռոմ կ'երթայ ու սանելու:

8 Յունիս 1904ին արեղայ կը ձեռնադրուի, իր անդրանիկ պատարագը Ս. Պատրօսի մայր եկեղեցոյ մէջ կը մատուցանէ: Հոն մեծ բախտաւորութեամբ օրուան Պիոս ժ. Պապին կը հանգրայի: Յաջորդ տարի Պէրկամոյի նոր եպիսկոպոս ազնուական ու կարող Ռատինիի բարտուղար կ'ըլլայ եւ այդ պաշտօնը կը վարէ 9 տարիներ, այդ շրջանին ծանօթանալով Աշիլ Ռաթթիի, ապագայ Պիոս ժ.Ս. Պապին: Կ'աշխատի եւ իր ուսումը կը շարունակէ: Սոաջին մեծ պատերազմին կը զինուորագրուի ու կը ղրկուի այնպիսի միջավայր մը ուր կրօնաւորները շատ չէին յարգուեր:

Պատերազմի փրջաւորութեան Պէրկամոյի մէջ կը հիմնէ Իտալիոյ սոաջին ջնասանողաց Տունօր, հոն կը մնայ մինչեւ 1921: Հոռոմէն Կարտինալ Վան Ռօսսում զինք կը կանչէ Պենետիկանօ ժ.Ե. Պապի թեկադրութեամբ, Հաւատոյ Տարածման անօրէնութեան: Հոն Աշիլ Ռաթթիի մօտ կ'ըլլայ, որ օրպէս Պիոս ժ.Ս. զինք կը զրկէ գանազան գործերով Ֆրանսա, Պելճիբա, Հոլանտա, Կիբմանիա, Պուլկարիա: 1925ին Ռոնքալլի կ'անուանուի Արքեպիսկոպոս Աէ օրօքսիսի, իբր նշանարան քնտրելով «Եաղապօթիւն եւ Հնագանդութիւն», տեանելով թէ խաղաղութիւնը հնագանդութեամբ կ'ըլլայ:

1931էն օրպէս Պապական Նուիրակ կ'ըլլայ Փարիզի: Ֆրանսական կառավարութիւնը ու իր մէջ կը հասունայ եկեղեցիներու Միութեան համար աշխատելու փափաքը: Պուլկարիայէն կ'անցնի Թուրքիա, Յունաստան: Պաբգ կը խօսէր եւ համարձակ դարձաբծիկ խմասաներէ կը խօսեամբէր: Թուրքիոյ մէջ ժողովրդականութիւն կը շահի եբբ իրենց եկեղեցոյ հասարակ ազօթ բները թուրքերէնի թարգմանել կուտայ, որոնք մինչ այն լատիններէնով կամ ֆրանսերէնով կ'արտասանուէին:

1944 Իեկտեմբերին Նուիրակ կ'ըլլայ Փարիզի: Ֆրանսական կառավարութիւնը դժգոհ էր այդ շրջանին Ֆրանսա եղող երեսուն եպիսկոպոսներէ եւ կ'օգէր փտարել գանոնք երկրէն դուրս: Ռոնքալլի կը միջամտէ եւ երեքը միայն կ'արտաքսուին: Գժտարին կացութիւններու մէջ զիւանագիտական բարձր կորողութիւն ցոյց կուտայ, գաւառութիւն կը շահի եւ այս արդիւնքն էր իր ուղղամտութեան եւ նշմարիտ պարզութեան:

1953ին Պիոս ժ.Ե. զինք Կարտինալ եւ Վենետիկոյ Պատրիարք կ'անուանէ: 1958ին Պապը կը ներկայացնէ Լուրտի հարիւրամեակի հանդիսութեանց: Պիոս ժ.Ե. լատինաւորութիւնը (9 Հոկտ. 1958) անոր յաջորդ կ'ընտրուի 28 Հոկտեմբերին, իսկ գան կը բարձրանայ 4 Նոյեմբերին:

Որդէն 77 տարեկան էր երբ քնտրուեցաւ այդ բարձրագոյն պաշտօնին ու ամէն ոք կը սպասէր որ «փոխանցման շրջանի մը աննշմար պապ» ըլլայ: Կը զարմացնէ աշխարհը իր արմատական փոփոխութիւններով եւ ուրիշներու չհամարձակածները կատարել տարով: Վատիկանի Բ. եկեղեցական Համաժողովը կը գումարէ անցեալ Հոկտեմբերին, ուր շարք մը որոշումներ կը արուին Կաթոլիկ եկեղեցոյ «բարեկարգութեան»: Կ'աւանդէ իր հօգին երկուշարթի, 3 Յունիս 1963ին, երեկոյեան ժամը 8.49ին, բաղջ կեղէ, երբ տակաւին շատ գործ ունէր կատարելիք: Կը թաղուի Եշ, 6 Յունիսին:

«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:

ՀՈՌՎՍԷԱԿԱՆ ԿԱԹՈՒԿ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՆՈՐԸՆՏԻՐ

ՊՕՂՈՍ Զ. ՊԱՊԸ

(ԿԵՆՍՈՎՐԱԿԱՆ ԳԻՄԵՐ)

Աւագանի անունով ձիովանների-Պաթթիթա Մանթիլիի ծնած է 26 Սեպտեմբեր 1897ին, Բուալիոյ ճիւղիսը գտնուող Կոնչիլիոյ փոքր զիւղը, ծ թիւով թր Պրէչիա քաղաքէն, ոչ շատ ճեռու իր նախորդ Յովհաննէս ԻԿ.ի ծննդավայրէն:

Իր հայրը ձիորճիօ Մանթիլի (1860-1943) եղած է արդի Բուալիոյ ընկերային, քաղաքական եւ մշակութային կեանքի ճիւղնադիրներէն մին: Մայրը՝ Ճոստիթ, իր միջավայրի եկեղեցական շարժումներու սիրներէն մին էր: Իր երկու եղբայրներէն մեծը՝ Լուդովիկո, փաստաբան եւ երեսփոխան է: Կրտսերը՝ Յրանչիսթո, բժիշկ:

ձիովանի-Պաթթիթա իր նախնական ուսումը առած է անդուսն Յիսուսեանց վարժարանը, յետոյ աստուածաբանութիւն ուսած Պրէչիոյ դպրեմանքը: 1920ին կուսակցութեան քաճանայ կը ձեռնադրուի եւ Հոռոկ կերթայ կատարելագործուելու. հոն կը ճետուի պետական համալսարանի, Գրիգորեան ճեմարանի եւ ազնուական կրօնաւարներու կրթարանի դասընթացընեւուն: Ապա կը գանենք գայն Վատիկանի քարտուղարութեան մէջ, ստանձնելով միաժամանակ կաթողիկ համալսարանական ուսանողներու համամիութեան Հոռոմէական բաժնի երէցութիւնը, որը փափով կ'աշտուն մըն էր, վասնզի օրուայ Ֆրաչիթ կառավարութիւնը իր պետականացման սկզբունքին յիմամ, լաւ աչքով չէր դիտեր որեւէ շարժում, որ չէր «յարմարեր» իր ծրագրին: Մանթիլի արագօրէն ժողովրդականութիւն կը շահի: Իր կեանքի 65 տարիներու ընթացքին իր հանդարտութիւնը մէկ անգամ միայն արեւում տեսնուած է՝ 10 Յունիս 1940ին, երբ Բուալիա պատերազմի մտաւ: 1930ական շրջաններուն երկու դրդացնող գրքեր կը հրատարակէ. — թարգմանութիւն մը «Անճնական կրօնի», 2. Էէոնս տը Կրանմէ գոնի, Յիսուսեան, եւ «Ներածական Բրիտանի

ուսման», իր իսկ դասընթացընեւուն շարքը համալսարանականներուն: Իր նախկին ուսանողներէն շատեր այսօր բարձր դիրքեր կը գրուեն Բուալիոյ ամէն կողմ: Եւ այդ ամէնէն առաջ կրօնաւար մըն է, Մեծ պահոց ընթացքին այլ օրերու՝ կանոնաւոր կերպով կը հետեւէր իր գտնուած քաղաքի «Լապի նանապարհ»ի եւ «Եօթը եկեղեցեաց այցելութիւն» թափօրներուն: Աղքատաւէր էր չափազանցուած տեսակէն, ունեցածը չբաւարներուն բաժնած է շարունակ: 1954ին Բուալիոյ մեծ թերթերէն մին կը գրէր հրատարակու թէ «Մանթիլի քան մը չունի... բայց ունեցածը թշուառութիւն ամօքելու յատկացուցած է»: 1939ին կը կոչուի փոքրու Վատիկանի պետական քարտուղարութեան, եւ իր օրով է որ ոչ-խաւաչի կրօնաւորներ սկսած են պաշտօնավարել այդ քարտուղարութեան ներս: 1953ին իր ժողովրդականութիւնը գագաթնակէտին կը հասնի երբ կը մերժէ, Փարիսիի հետ, Պիոս ԺԵ.ի կողմէ կարտինալանալու հրաւերը, որով վրոյ կը նշանակուի առաջնորդ Միլանոյի, որ Փարիզի հետ աշխարհի մեծագոյն թեմն է: Երբ պաշտօնական մուտք կը գործէ Միլանո որպէս այդ, 4 Յունուար 1955ի մայրամուտին, իր թեմի սահմանազուտը գտնուած Վատիկանի կամուրջը անցած պահուն ինքնաշարժը կը կեցնէ, վար կ'իջնէ անձրեւին տակ, ծուկի կուգայ թաց մայթին վրայ, կը համբուրէ հողը սր Աստուած իրեն տուած էր կառավարելու, եւ քանի մը վայրկեան հոն այդպէս կ'ինքնամոտմոտի աղօթքով: 1958ին կարտինալութիւն կ'ընդունի Յովհաննէս ԻԿ.ի ստիպման վրայ:

Վատիկանի ժողովին մէջ լուսկեաց է եղած, մէկ անգամ միայն ընդմիջելով վեներանութեան մը: Վատիկանի մէջ ապրած է այդ օրերուն Յովհաննէս ԻԿ.ի հրաւերով: 7 Յունիս 1963ի իր դամբանականը Յովհաննէս ԻԿ.ի վրայ արձագանգած է ի սփիւսս աշխարհի: 21 Յունիս 1963ին, Ուրբաթ օր, Պապ կ'ընտրուի 80 կարտինալներու բուէով, Պօղոս Զ. անունով, ըլլալով 262րդ Պապը Հոռովի եւ Կաթողիկ աշխարհի եւ գահ կը բարձրանայ Կիրակի, 30 Յունիսին:

ՅՈՒՎՍԷՓ ՎՐԴ. ՄԱՄՈՒՐ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԽՕՍԿԸ

ՓԱՐԻՋԻ ՊԱՌԱԿՏԻՉ ԵԱՐԺՈՒՄԻՆ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՒ ՅԱՐԱԿԻՑ ԿԵՏԵՐԸ

Յանձնաժողովին այս անտեղիտալի կեցուածքին առջև, Միջ-Երջանակային գումարում մը մեր ծրագրերը առժամաբար առկախուեցաւ, զէպքերը այլապէս ալ արագ ընթացք մը ստացած ըլլալով, ինչպէս պիտի տեսնենք:

Միակ զիջողութիւնը, ըստ երևոյթին անմեղունակ . . . զոր Փարիզ ըրաւ ժընեխ այդ խօսակցութեանց առթիւ, իրենց իրաւական տարակարծութիւնները իրաւախօնութեան մը ենթարկելու առաջարկն էր:

Բայց, նախ որ, ըստ իրենց պահանջին, իրաւախօնութիւնը պիտի կատարուէր լոզանի դատարանէն նշանակուած դատաւորի մը կողմէ, ինչ որ մեր թէ՛ Ջուդիցերիացի և թէ՛ հայ փաստաբանները անընդունելի նկատեցին, որովհետև այդ կերպով մեր իրաւունքները պիտի սահմանափակուէին և մենք պիտի զրկուէինք օրինական կարևոր պաշտպանողական միջոցներէ: Երկրորդ, այդպիսի իրաւախօնութիւն մը խնդրոյ առարկայ կը դարձնէր Միութեան գերագոյն Մարմինը՝ Ընդհանուր Ժողովին որոշումները, սահմանադրական տնօրինութիւնները և անդամներու շախմատի մեծամասնութեան մը կամքը: Կեդրոնական Վարչ. Ժողովը ո՛չ մէկ իրաւասութիւն ունէր նման ծանրակշիռ և պատասխանատու յանձնառութիւն մը ստանձնելու:

Մեր գործնական, խօսական, նեոտեսն մտահոգութիւններն ու թելադրանքները եղած էին, ընդհակառակը, մեր ուշադրութիւնը կեդրոնացնել ապագայի ծրագրումներու վրայ, նանդիստ թողով անցնելու մը որուն համար նպարտ ենք, և որ, ամէն պարագայի տակ, խնդրոյ առարկայ ընել շինարար, իրապաշտ ու Միութեան վարկ բերող ընթացք մը չէր:

Վերջին տեսակցութեան մը միջոցին, Սեպտեմբեր 19ին, Տիար Ալեք Մանուկեան նաև դիտարկ կոչ մը ըրաւ, որ դատական իրաւախօնութեան և միջոցներէ նեոտու կենան ու ինք, իրը նախազան Միութեան, երբեք չէր կրնար արտօնել նման գործելակերպ մը, և նրաէր կարգաց որ մեր Կանոնադրական կամ բարեկամական ներքին միջոցներուն մէջ մտտահնք որ և է լուծում:

Անօգուտ ջանք ու կոչ, դարձեալ և դարձեալ: Փարիզ անդրդուելի կը մնար աննշալ գետնի վրայ:

Գատախանուեցաւ մեզի որ դատական իրաւախօնութեան իրենց առաջարկը նուսկ զիջողութիւն մըն էր, և քանի որ կը մերժուէր, իրենց ուրիշ բան չէր մնար ընել բայց եթէ լոզանի դատարանին զիմել, արժեցնելու համար իրենց տեսակէտը, այսինքն ամէն ինչ ապօրինի ու անվաւեր հռչակել տալ 1955էն ի վեր . . . :

Անպաշտօն այդ խօսակցութիւնները վերջ կը գտնէին նոյն իրիկունը:

Երեք շաբաթ ետք, Հոկտեմբեր 10ին, Փարիզ կը բանար իր ծրագրած դատը Միութեան զէմ, նոյն յամառ ու աւելի ծայրայեղ պահանջներով: Այժմ լոզանի դատարանէն կը սպասեն, արդարև, նաստատումը ոչ թէ լսկ 1955էն առդին Միութեան կարգուսարքին ապօրինութեան, այլ խնդրոյ առարկայ կ'ընեն 1940էն ի վեր . . . այսինքն վերջին նամաշխարհային պատերազմի ընթացքին Հ. Բ. Ը. Միութիւնը Փարիզի իսկ տնօրինութեամբ Ամերիկա փոխադրուելուն թուականէն ի վեր՝ գոյութիւն ունեցող կացութիւնը:

Եւ խորհի որ այդ Ամերիկան է որ փրկեց Միութեան բարոյական և նիւթական գրամադուսիը 1940էն առդին, և փրկած եղաւ այդ կերպով Միութեան գոյութիւնն իսկ, ապահովելով անոր վերապրումը, և Ամերիկայի մեր Երջանակն է որ այսօր ևս կը մնայ միշտ ողնասիւնը Հ. Բ. Ը. Միութեան, իր բազմաազար անդամներով, նիւթական մեծ կարելիութիւններով, աշխոյժ գործունէութեամբ:

Դատարան զիմած են նախկին Յանձնաժողովին 15 անդամներէն միայն 11 հոգի: Տիար Երուանդ Հիւսիսեան, Միլանէն, Ատենադպիր Տիար Գրիգոր Պահրի, Փարիզէն, քաշուած են Յանձնաժողովէն պատահաբանեալ նրաժարականներով: Իսկ Վերապատուելի Գ. Միլեան, Փարիզէն, Տիար Օննիկ Թադէոսեան, Մարտիլիայէն, բացուած դատերուն մասնակից չեն:

Դատ բացող վերոյիշեալ 11 հոգիներէն երկուքը ապօրինի կերպով Յանձնաժողովէն ներս առնուած են, կեդրոնական վարչութիւնը մերժած ըլլալով անուանումն ու վաւերացումը: Իրականին մէջ, հետեւաբար, 15 հոգիները կազմի մը վրայ 3 հոգիներ պատասխանատու կը նկատենք բացուած դատերուն, որոնցմէ եթէ կրօնաբանական հետազոտներուն հաշիւը կատարենք, բուն պարագայութիւնը կը մնան Տոքթ. Ա. Պիւլիբեան և Զ. Թոփաքեան Փարիզէն և Ե. Փիլիպոսեան Փրննէն, որով շատ բան կը հասկննէ . . . Զարեհ Յէյ նուպարի պատգամին մէջ ակնարկուած 2-3 հոգի բացատրութիւնը: Այս վերջին երեքներն են բուն պատասխանատուները:

Նոր շարակամ քայլ մը տեսիլի ևս յատկ զարձույց Փարիզի խմբակին գիմպոմը, անոնց համար գոնէ որոնք կը տարակուսէին այդ մասին:

Մինչ անոնք քանիցս յայտարարած էին թէ իրենց բանալիք դասը գուտ իրաւական աստմանի մէջ պիտի մնար, և պիտի ըլլար լոկ իրաւական հաստատում մը, օգտուելով մեր հետաքրքրութիւնէն և իրացակայութեան անոնք յաջողած են, Զուիցերիական դատարանի մը բարեմտութեան հանդէպ մատահութեան զեղծումի մը սխրագործութիւնն ալ կատարելով, անհիմն պատճառաբանութեանց վրայ Լոզանի Հաշտարար Ատեանէն ձեռք ձգել որոշում մը, որով զուիցերիացի նոտար մը խնամակա՛յ կը կարգուէր, Furtwangler . . . Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան, իբրև իրաւական մատակարար:

Կեդրոնական վարչութիւնն, անմիջապէս որ այդ լուրը սննցաւ, բոլոր օրինական անհրաժեշտ գործողութիւնները կատարեց և յաջողեցաւ կասեցնել նախ և ապա ջնջել տալ, նման անարգարանայի և ապօրինի տնօրէնութիւն մը, ինչպէս հանգամանօրէն պարզուած է մեր այս պաշտօնական հրատարակութեան Դ. մասին մէջ:

Իսկ միւս դասը կը հետեի իր բնականոն ընթացքին:

ԵԶՐԱԿԱՅՈՒԹԻՒՆ

Կեդրոնական վարչութիւնն, իր ճիշտ ամենայն հանգրտութեամբ ու պազարիւնութեամբ կը գիմարէ բացուած դատերը, ու մատահ է որ Զուիցերիական Արդարադատութիւնը ինք իսկ պիտի զայ Փարիզի ապերասաններուն զգացնել իրենց բուն շափն ու սահմանը:

Մինչ այդ, մեր այս լուշագիրքը պարզած եղաւ կացութիւնը իր բոլոր կողմերով, բնականաբար շատ սեղմ և դաւած գրծերու մէջ:

Ամէն որ հիւսն կրնայ բմբունել թէ ինչ՞ու և որոնց պատասխանատուութեամբ ձախօղեցան համերաշխ լուծումի մը ներքին բոլոր փորձերը:

Ի վերջոյ, մանաւանդ գերագոյն և հիմնական կէտերու մէջ, կարելի չէր թոյլատրել որ ափ մը անդամներ, ովքեր ալ եղած ըլլան անոնք, յանդգնին անսխալականութեան մեծաշնորհ տալ իրենք իրենց ու պարտազրկել իրենց կամքը զանդուածային մեծամասնութեան մը վրայ: Միութեան միակ տէր ու տիրակառնի հովեր ալ առնելով, իրենք՝ բազդատարար նորեկներ՝ իբր թէ եղած ըլլալով միակ հարագատ Ժողովուրդները Հիմնադիր Պօղոս նուպարի նուիրական գործին . . . :

Մենք հոս զգուշացանք Զուիցերիականին ու Ամերիկեանին իրաւական բազդատականը բնիկէ: Ասոնք հարցեր են՝ որոնց նկատմամբ մէնմի անկամ կրնայ ազատօրէն իր տեսակէտը ունենալ, մանաւանդ լաւ իրազեկ դառնալէ ետք անոնց ամբողջական տուիքներուն:

Կը փափաքինք սակայն, մասնաւոր կերպով մասնանիշ բնել երկու պարագաներ:

Ա. Մեր Միութիւնը, ցրտած հայութեան մը օրինական տարբեր կարգուսարքերու պահանջներուն զէմ յանդիման, կրցած էր, տեսականօրէն ու գործնական գեանի վրայ, նպատակայարմար լուծում մը տալ իր գոյափիճակին, ջանալով օգտուիլ թէ՛ Ամերիկեան իրաւական փիճակի մը և թէ Զուիցերիական իրաւական փիճակի մը առաւելութիւններէն, ու ջանալով նաև հաշտ պահել զանոնք իբրբար հետ:

Տրուած պայմաններուն մէջ, որովհետև, որքան ալ փիճիք, իսէալ լուծում մը չկայ:

Մեր կարծիքով լաւագոյն լուծումը կը հիմնուի մեր ներքին հասկացողութեան, մեր անկեղծ ոգիին վրայ, որով կը զարմանուին տարբեր օրէնքներէ առաջ եկող անբաւարարութիւններ:

Այս ոգիով է որ, իսէալ լուծում մը չըլլալով հանդերձ, մեր Միութիւնը կրցած է արգիւնաւորել, իր սկզբնական շրջանին, Եգիպտական կանոնագրութիւնը: Այդ կերպով է որ, յետոյ, Զուիցերիական կանոնագրութեամբ, կրցած է անուանապէս կեդրոն ունենալ Լոզան, յետոյ, Զուիցերիական կանոնագրութեամբ, կրցած է անուանապէս կեդրոն ունենալ Լոզան, նոտարի մը Դրասենեակը, երբ գրեթէ ոչինչ՝ սեննէնք Լոզանի մէջ, ու բուն կեդրոնը պահել նոտարի մը Դրասենեակը, երբ գրեթէ ոչինչ՝ սեննէնք Լոզանի մէջ, ու բուն կեդրոնը պահել Փարիզի մէջ: Այդ ոգիով է որ յաջողած է և պիտի շարունակէ յաջողիլ ներկայ գոյափիճակը:

Ոչ ոք է, ոչ իսկ որ եւ է կառավարութեան կամ դատարանէ, զանգատ կայ այս մասին ու մեր Միութիւնը բարօր վիճակի մէջ է:

Ելլել արուեստական վէճ մը ստեղծել, յանուն սպագայ անհիմն մտահոգութեանց խռովել ներքին ու արտաքին կեանքը Միութեան, մասնանիութիւնը, ամէն չափազանցութիւններով, միտանցումի սա կամ նա իրաւական թերի, եթէ թերի իսկ կայ, շահագործել զայն, Հ. Բ. Ը. Միութեան մէկ օրկանին **Շինարարի** մէջ, արար աշխարհի կործել տալով որ ծանր բաներ տեղի ունեցած են ու Հ. Բ. Ը. Միութիւնը մտանցի մը առջեւ է, այդ շահագործումը նաեւ մինչև այն աստիճանին որ վէճը տարուի օտար դատարաններու առջև ու հոն պահանջուի 1940էն ի վեր մեր Միութեան գոյավիճակին բեկանումը, այսպիսի շարժում մը, չի կրնար երբև զայ մեր Միութեան իսկական բարեկամներու կողմէ:

Բ. Ամէն վիճակ, մանաւանդ Միութեան մը համար, կատարելագործելի է:

Իայց այդպիսի աշխատանք մը, մանաւանդ մերինն նման աւելի քան կրտազարեան մեծ կազմակերպութեան մը համար, կրնայ տարուիլ համբերութեամբ, խոսկականութեամբ, ներքին ընդհանուր նահապետութեամբ, շինարար սցիսով, ոչ թէ կուսակցանութեամբ, սպառնալիքներով, ամբարտաւանութեամբ:

Ոչ թէ ներքին ըմբոստութեամբ մը՝ որուն բոլոր յատկանիշները ունի Փարիզի շարժումը:

Փարիզի պատասխանատու անդամները հետևարար, իրենց զործելակերպով միտքս բերիմ, առանց ասոր կամ անոր իսկ կասկածամտութեան, թէ իրենք Հ. Բ. Ը. Միութիւնը իսկապէս սիրող անկեղծ անդամներ չեն:

Կեդրոնական Վարչութիւնս խզեց ամէն յարաբերութիւն անոնց հետ:

Եւ Միութեանս բոլոր յերջանակները, Մասնաճիւղերը, անդամները ևս, հետևելով կեդրոնին, իրենք ալ արզէն ամէն յարաբերութիւն խզած են այդ խմբակին հետ:

Յիշենք թէ Եւրոպայի յերջանակէն, — քանի որ Փարիզ այդ շրջանակէն կը հասէ — Մանչէսթըր, Լոնտոն, Միլանո, Վիեննա, Յունաստան և Ֆրանսայի յերջանակէն ալ կարգ մը Մասնաճիւղեր կեդրոնական Վարչութեանս կողքին են: Վստահ ենք որ Ֆրանսայի մէջ ուրիշ Մասնաճիւղեր ևս, լուսարանուելով, պիտի անդրադառնան կացութեան բուն նշանակութեան:

Զուիցերիական Դատարանին վճիռէն առաջ իսկ, Հ. Բ. Ը. Միութիւնը իր համայն անդամներով, յերջանակներով, Մասնաճիւղերով, այս կերպով արձակած է արզէն իր դատարարութեան անվերապահ վճիռը Փարիզի պատասխանատուներուն քանդիչ գործունէութեան դէմ, հետևելով Պատուոյ Նախագահ Զարեհ Պէյ Նուպարի Սեպտեմբեր 20, 1962ի պատգամով տրուած հրապարակային ծանր դատարարութեան:

Եւ այս ներքին անկարգապահութիւնը առիթ կը դառնայ, որ նոր հաստատով և աննուիրութեամբ մարինք մեր ազգային այս մեծ կազմակերպութեան նուիրական նպատակներուն:

(Վերջ՝ 4)



تصديدها - بطريفة الارمن الارثوذكس المدير والمحرر المسؤول - صاحب النافذة رئيس الاساقفة هابكازون أبراهاميان
طبعة في مطبعة دير الارمن - القدس العدد ٧ يوليو ١٩٦٣

Proprietor - His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem. Armenian Patriarchate, Jerusalem.
Editor - Archbishop Haigazoun Abrahamian. Armenian Convent, Jerusalem.
Printed by the Armenian Convent Printing Press, Jerusalem.

**«ՍԻՈՆ»Ի ԽՄԲԱԳԻՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԿԻՒԼՊԷՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԿԱՐԱՆԸ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՑԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱԼ
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

- Տեղեկություն Սիմոնեան Հասասուրեան (1962-1963): *Նուէր Անուշաւան Սիմոնեանէ: (Հայերէն և Անգլերէն): Պէյրուս, 1963, էջ 21:*
- ձրագ (Գիրք Ե.) - Ա. Ա. Պետրիկեան: *Նուէր Ամերիկայի Հայ Միսիոն. Ընկերակցութ. էն: Նիւ Եորք, 1963, էջ 286:*
- Սփիւռք եւ Հայրենիք (Տպաւորութիւններ և Դատուիներ): *Անդրանիկ Անդրէասեան (Նուիրատու): Հրատ. «Զարթոնք» Օրաթերթի, Պէյրուս, 1962, էջ 261:*
- Ս. Ներսիս Շնորհալի (Իր ծննդեան 860ամեակին առթիւ), Իր կեանքը, գործունէութիւնը և ստեղծագործութիւնը - Արսէն Ա. Քէնյ. *Սիմէօնեանց (Նուիրատու): Պոսթըն, 1962, էջ 36:*
- Առիւծի Բերեկն (Թերահասներու համար): *Հրատարակութ. և Նուէր Ճիզմէճեան Գրատան: Հալէպ, էջ 180:*
- Յոլքեր Կեցաց Բանկն (Հատոր Ա.) - *Պատրաստեց Գ. Կ. Ճիզմէճեան: Հրատ. և Նուէր ըստ վերնոյն: 1953, էջ 112:*
- Բաց Նամակ Խորհրդահայ Գրող Հրանդ Հրահանի Հայաստան Այցելած Թուրքիոյ Կեսպան Կորուրուրիին - *Գրազատարար Կ. Տօնիկեան (Նւրա): Պէյրուս, էջ 10:*
- Հոյիի Թերուումներ (Քերթուածներ և արձակ էջեր) - *Յովսէփ Քըլլըրեան (Նայրուպի, Քէնիա) (Նուիրատու): Տպ. Պէյրուս, 1963, էջ 45:*
- Պատմություն Ս. Գ. Հնչակեան Կուսակցութեան, 1887-1963 (Բ. Հատոր) - *Խմբագիր՝ Արսէն Կիսուր (Նուիրատու): Պէյրուս, 1963, էջ 636:*
- Բանբեր Մասնադարանի Թիւ 6: *Նուէր երեսնի Մատենադարանէն: Երեւան, Հայկական ՍՍԻ ԳԱ Հրատարակչութիւն: 1962, էջ 550:*
- Սփիւռք եւ Հայրենիք - *ըստ թիւ 90ի, սակայն Նուէր «Զարթոնք»էն:*
- Կարսը եւ Ալապքը Ասոն (Վէպ) - *էլէն Բիւզանյ: Նուէր Մ. Չարաբէկեանէ: Քէնիան, 1962, էջ 325:*
- Տօթեքոր Գարեգին Վարդապետեան (Ինքնակենսագրութիւն և վկայութիւններ իր մասին): *Նուէր Վ. Վարդանեանէ: Պէյրուս, 1962, էջ 271:*
- Սայեաք Նովա Երզրան (Գրող Տպագրութիւն): *Հրատարակչութիւն և Նուէր Ճանօ Վահանատան, Հալէպ, 1963, էջ 200:*
- Աղօթագիրք Կիպրիանոս - *Պէյրուս, Տպ. Կ. Տօնիկեան, 1963, էջ 160:*
- CLARION - Haigazian College Year Book (1962-1963). Beirut, 1963, pp. 50.
- THE ENTERPRISING AMERICANS - A Business History of the United States. John Chamberlain. Presented by the Freedom Fund Inc. Harper & Row, Publishers. New York & Evanston, 1963, pp. 282.
- THE PILLARS OF THE ARMENIAN CHURCH - Compiled and edited by Dickran H. Boyadjian. Presented by Peter Adamian. Watertown, Baikar Press, 1962, pp. 426.
- THE OTHER EXODUS - Erskine B. Childers. The Directorate General of Press & Information & Publication. Amman. Printed in the Printing & Publication House. Pp. 11.
- HOW TO UNITE THE ARAB WORLD - His Majesty King Hussein. The Directorate General of Press & Information & Publication. Amman. Printed in the Printing National Press. Pp. 20.
- PROMINENT PERSONNEL OF THE ACADEMIES OF SCIENCES OF THE USSR & UNION REPUBLICS - Issued and presented by the Institute for the Study of the USSR. Series II. No. 87. Munich, 1963, pp. 71.

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ ԵՒ ԳԻՆԵՐԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿՐԱԾ ԳԻՐՔԵՐՈՒ ՑԱՆԿԸ

ՅՈՐՂ. ՖԻԼՍ

ԱԶԳԱՊԱՏՈՒՄ, Հայ Ուղղափառ եկեղեցւոյ անցներ սկիզբէն մինչեւ մեր օրերը, յարակից ազգային պարագաներով պատմութեամբ, Մաղաքիա արքեպիս. Թրմանեան, Մասն Գ., տպ. 1927, Երկսիւն, էջ Ժե + 3377-5522: (Կազմում):	2000
ԱՆԳՐԱԳՐԱԶՈՒԹՅՈՒՆՆԵՐ, (Հ. Ս. Կոզեանի «Հայոց եկեղեցին» գործին աւելում), ԵԱՏ, Բ. տպգր. 1963, էջ 47:	150
ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ Ս. ՊԱՏԱՐԱԳԻ, Բ. տպագրութիւն, 1946, էջ 196: (Կազմում):	150
ԱԻԵՏԱՐԱՆ ԱՏԵՆԻ՝ (ՍՊԱՌԱՍ):	
ԱԻԵՏԱՐԱՆ ԻՒՂԱԲԵՐԻՑ, Հորս աւետարանիչներու պատկերներով, Բ. տպգր. 1900, էջ 13: (Կազմում):	700
ԱԻԵՏԱՐԱՆ ՃԱՇՈՒ, Տօնացոյցի Բ. հատորով միասին, տպգր. 1868, էջ 257 + 83: (Կազմում):	1200
ԲԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ կամ Ուր մասունք բանի հայերէն ֆերականութեան, Եղիշէ արքեպիս. Գուրեան, Է. տպգր. 1961:	200
ԲԺՇԿԻՆ ԳԻՐՔԷՆ ՓՐՑՈՒԱԾ ԷԶԵՐ՝ (ՍՊԱՌԱՍ):	
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՅԻ ԵՒ ԻՐ ՆԱՐԵԿ ԱՂՕԹԱՄԱՏԵԱՆԸ, (հայերէն եւ անգլերէն), Գրիգոր Ա. Սարափեան, տպգր. 1951, Ֆրէդհո, էջ 1 + 59:	350
ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ, Համառօտ տեղեկութիւններ ԵՂԻՒ Կեդրոնական Յանձնաժողովի գործին, Ի հոգոս, Յունաստան, Օգոստոս 1959, Տիրան արքեպիս., տպգր. 1959, էջ 77:	100
ԺԱՄԱԳԻՐՔ ԱՏԵՆԻ, Մաղձասով, Տօնացոյցով եւ Տարեգիրով միասին, Գ. տպգր. 1915, էջ 639: (Կազմում):	3000
ԽՈՒՄԲԻՆ ՀԵՏ, (Հաւաստի Կայծեր), Թորգոմ Վրդ. Մանուկեան, տպգր. 1958, էջ 143:	350
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ, Գէորգ Աւետեան Չաքարեանց, տպգր. 1871, էջ 262:	100
ՀԱՅ ՈՒՒՏԱԻՈՐ, պատկերազարդ ուղեցոյց Սուրբ Տեղեաց, տպգր. 1958, էջ 142:	350
ՀՈԳԵՒՈՐ ԵՐԳԵՐ ԵՒ ԵՐԱԿԱՆՆԵՐ Հայաստանեայց եկեղեցւոյ, տպգր. 1958, էջ 99:	250
ՃԱՆԱՊԱՐՀ ԵՐԿՆԻՑ կամ Պատկերազարդ Քրիստոնէական, Մանուկ Վարձապետ Կակոսեան, Կիւրիւնցի, Ը. տպգր. 1907, էջ 299: (Կազմում):	200
ՄԱՇՏՈՑ կամ Երուսաղէմ, յորում աւանդին սրբազան արարողութիւնք ազգիս ըստ սանմանադրութեան եկեղեցւոյ Հայոց, Զ. տպգր. 1961, էջ 621: (Կազմում):	750
ՄԻՋՈՑ ԵՒ ՈԳԻՆ, Տեսութիւններ շիւղերի մասին եւ փաստեր Ասուծոյ զոյութեան, քրգմ. Շ. Վ. Ա., տպգր. 1961, էջ 210:	200
ԵՐԱԿԱՆ ԶԱՅՆՔԱՂ, Գ. տպգր. 1913, Երկսիւն, էջ 513: (Կազմում):	5000
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ, Տիրան Հ. Թ. Սաւալանեանց, Բ. հատոր միայն:	600
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ, Եղիշէ պատրիարք Գուրեան: (ՍՊԱՌԱՍ):	
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԳՐՈՑ, Եղիա Մ. Տնտեսեան: (ՍՊԱՌԱՍ):	
ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ, ծննդեան 1600 ամեակին աւելում, ըստաւելումներ հաստ, Եղիվարդ, տպգր. 1962, էջ 112:	500
ՍՈՒՐԲ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՏԱՃԱՐԸ, Հայ ուխտաւորին աւելումը, (Պատկերազարդ), տպ. 1956, էջ 16:	50
ՏԱՂԱԳԻՐՔ, (ԽԵ) Յովնանեւ Թլկուրանցի, Հրատ. Ն. Եպո. Իսովական, տպ. 1958, էջ ԽԳ + 115	500